


ԵՂԵՐՆԻ ՅՈՒԹԱՐՁԱՆ





ԱՀԱԿ-ՄԵՍՐՈՊ

# ԵՂԵՐՆԻ ՑՈՒՅԱՐԱՆ

(Ա. ՇԱՐՔ)

(Ա. ՇԱՐՔ)

Ի Եղանակ Յեղանակ Բակորներուն  
Վաշուան Վրէգի Անսաշ Սեղունդուն



1919

Ամպագ Փ Յովանիսի Անդրա

ՍԱՀԱԿ-ՄԵՍՐՈՊ

# ԵՆԵՐՆԻ ՅՈՒԽԱՐՁԱՆ

(Ա. ՀԱՐՔ)

Ի ՆՈԱԱՍ ՑԵՂԻՆ ՏՄՐՄԱՆ ԲԵԿՈՐՆԵՐՈՒ  
ՎԱՐՈՒԱՆ ՎՐԵԺԻ ԱՆԻՄ ԱԵՐՈՒԴԱՆ



1919



Պայման. Ա. Հայութիստան, Ախու.

20Ն

ԱՆԱՊԱՏԻ ՈՐԲՈՒԿՆԵՐՈՒՆ,

Ա. Յ. Ա.

Որ նետուեցան անապատ,  
Ոմքին անզիտակ.  
Որ ապրեցան վէսն անլուք,  
Հայ ճակատագրին.  
Որ անտերունչ ու լրուած,  
Կը սպասեն այսօր,  
Որ ծագի նոր Այզն ազատ  
Մայր Հայաստանին. . .

Ա. Մ.

1919, Գանձաս

969

## ՅԱՌԱԶԱՐԱՆ

Ազգօվին կրուած վիթխարի աղէտքը զէթ մեր զբականութեան արժած պիտի ջրլար նոր, հզօր ու եղբական թեղմնաւորում մը:

Սյս հարցը մտահոգ կ'ընէ, նոյնիսկ տագնապի կը մատնէ մեր սակաւաթիւ զրագէտներէն լաւագոյնները, որոնք ամբութեան, զրեթէ անկարողութեան մատնուած կը զսնեն ինքնինին, փոխանցումի ու յուսագման ներկայ շփոթ շշանին:

Վասնփ, վերջապէս, դժնդակ բան մըն է մտածել որ անապատներու ահաւոր ամայութեան մէջ յաւիտենապէս կրուած ջրլայ զանգուածովի մարտիրուացող ցեղի մը զերմարդկայն տառապանքը, առ անց վերապերու զրականութեան ու արուեստին անկորնչելի ծեւերուն տակ, եւ ատող խսկ կագրուերու, կենասակտելու հայ հոգին, զայն անվկանդ ու անմահ կացուցանելու:

Եթէ բացարձակապէս սասոյց է որ վեհագոյն մեծութիւնները, սիրափի զեղեցկութիւնները ցատին մէջ կ'երկնուին, ուրեմն անհանդուրծելի պիտի ըլլաք մեզի անարգաւանդ ու պնիփառունակ բնոյթ մը վերագրել մեր անսահման ցաւակուումին:

95—96—909 կարմիր թուականները մեզի տուին Միամանթօներ, Վարուժաններ, որոնց հոյակապ ընարը — կը համարձակիմ բակ — բարյապէս փոխարինեց մեր արիւնու զօհարերումները:

Վերջին զարնուբանքը առաւ տարաւ մեր մեծագոյն տաղանդները:

Անիկա ներշնչչ պիտի իրմէ վերապրոյ, իր երախէն ճագուպրած մէկ բանիներուն ատեղծազործ այն ողին որ անհրաժեշտ է հայ մարտիրուութեան ամնավսիմ զրուազները եւ միանգամայն ցեղին յաւերժաշունչ աւետարանք կերպելու համար:

Պիտի հասուցանէ՞ հայ զադափադրին պատարագող նորագոյն ու հնայրոտ քուրմեր.

Սյս անդունական հարցումին առաջին յուսադրիչ պատասխաններէն մին է ներկայ երկը:

Սահակ-Մեսրոպ իր այս խնկանուէր մատունքարանին մէջ ժողոված է անապատի մեր եղիբարադդ նահատակներուն հառաջանքները:

Ապրուած արհաւիրդներու ասրուազին հեւըը կայ այս էջերուն մէջ: Հեթանոս մըն եմ դասերու համար զրական այս գործը, որուն հեղինակը ինձի վերապահներ էր յառաջարանին պատիւը: Հեթանոս մը, վասնփի զիպուածը ըարեգութօրէն գերծ պաներ էր զիս հայրենի իմ եղբայրներս դէպի սպանդի անապատները վարու ուրականէն:

Բայց բնագործն կը զգամ թէ գրիւնակ շատ թիչ բան, գրեթէ ովնչ կայ այս գրին մէջ:

Ու երիտասարդ հեղինակը այնքան աւելի արժանի կը զոնիմ անվերապահ զնահատումի՝ որբան անկեղծ ու անսեթեւթ արուեստի մը չերմեռանդ պարզութեամբը անիկա կ'ողեկոչէ հայ միրու թունդ հանող աղեխարջ տեսիմներ:

Ես յուզումնի կ'ողջունեմ այս արժանաւոր ճիզզը, այս թանկապին տուրքը զօր Սահակ-Մեսրոպ կը մատուցանչ մեր աղետուահար զրականութեան:

ՍՈՒՐԵՆ ՊԱՐԵՒԵԱՆ



## ՎԵՐԱՊՐՈՂ ՀՈԳԻՆ

Անլուք, անսպասութիւն գահնատունելին՝ Տէր-Զօրէն  
զէպի Պաղաստ փափուստ տուի, քամն և հիմա  
սրբերով։ Քանի և վեց օր յետոց, տաժանելի ճամ-  
բարութիւնով մը՝ հատանք միբջառէս Միջագետքի  
սրասմական կեզբունք, ուր Արագինի զատկները  
իրենց փառացիզ պրօշտիկը կանգնած էին։

Յոգնած և խանչ բոլորս ալ սրբեր ու բնիկարներ  
նահատակներու, անձկանքով կը դիմումնք հայերու-  
ժամկը՝ տառապակուծ ցեղին միակ համոզաւանք, ուր  
կը յաւսացինք զանել արենակիցներ, անձանօթ  
բարեկամներ կամ թերեւս վերապրող ծանօթներ։

Ժաման բակը՝ այդ միակ կեզբոնավայրը  
փաթորիկէն հագածուած խիեսկներուն, իւցուն էր  
ուսպասիրներով։ Արինի և աւարի ուղեւորներ  
բարձր ալ, եկած էին հո՛գ, ու, հինաւորց մտերիմ-  
ներու նման իրար զամած՝ իրար կը պատմէնն  
իրենց սրասմարք ու աղեխուարչ անցքերը։ Մինք ալ

անոնց խառնուեցանք : Հարցումներ , հարցումներ : Ամէնքն ալ իլենց սիրելիները կր հարցնէին ինձի , որովհետեւ Տէր-Զօրն էր առևնէն հոկայ կեզրնը ոճիբին , հնէն էր որ ամէն հոյ թողած էր մազը մը , հայր մը , եղբայր մը կամ քոյր մը :

Սրտառուազին աչքերով՝ եկեղեցիի պատին վրայ կախեցի վերապրովներու անուան ցանիլի ավեր փութացի , Սուաջնորդաբաննր , ուր կր յաւացի գտնել անապատի կրակու գործիչը՝ Մաշել արքեակիւազաւ : Որբերը լուս ու տիսուր՝ մարմրած աչքերով և կիսամերկ՝ ետեւէս եկան : Եերսը լեցուն էր արգէն որիշ առարգիրներով , որիշ անթիւ որբերով :

Արարական պարեգուխ մէջ ծածկուած՝ բացց յանկարծ մէկը ճանչցաւ զիս և գործվագին շեշտերով նեռուեցաւ վրաս : Համբուրուեցանք : Պալսէն ծանօթ մըն էր ինձի : Ան ալ վերապրով մը՝ փախուստ տուած թուրք բանակէն , տարիներ իրր սպայ ծտայտած անոր մէջ , Կալիցիոյ ծակատէն մինչե Կալիսա , մինչե Երազի աւազուաքր :

Վերջը երկարօրէն կր տեսալցինք , հիմա առ սրբակը մամիկ ընենք , բասու բարեկամն՝ Տօքթ . Գալէմքեարեան , աչքերու խորր նայելով անթարթ՝ տեսակ մը հրձուանքով՝ զոր միակ կրման զգալ ամէն անոնք որ անապատին մէջ սիրելի մը կր գտնեն յեղակարծ :

Մոռեցայ աղեկին : Հայերէն չի՛ գիտեր : Սրտ-

րախասն թրքերէն մը միայն կը հասկնայ : Արարերէնովս սկսայ հարց ու փորձել :

- Անոնդ ի՞նչ է :
- Չե՛մ գիտեր :
- Ի՞ր տեղացի հո :
- Չե՛մ գիտեր :
- Հայրիկ , մայրիկ , եղբայր կամ քոյր ունի՞ն :
- Չե՛մ գիտեր :
- Չեր տեղը ձիւն կուգա՞ր :
- Այս :
- Լեռներ շատ կայի՞ն հոն :
- Այս , այս , շատ լեռներ կային , ձիւն կուգար շատ : Ձիւնը ի՞նչ ապաւր է : Անոր նետ կր խաղայն մեծ աղաքները : Ախ , ե՞րբ պիտի տեսնեմ արդ ձիւները :
- Վերջացած էր հարցաքննութիւնն : Իրարտերեն կր նայեինք հիմա , խորհրդաւոր ու լուս արտայացութեամբ : Չէի համարձակէր տեղին հարցնել : Աւելին ոժիրն է և բանաթեան պատմութիւնը :

Եերած որբերու անմիջապէս արձանագրակցան ու բոլորին ալ տրուեցաւ հայկական զգակ մը՝ որոն վրայ զետեղուած է հոյ զրօշակը :

Արինի և եղեանի վերապրովները՝ այդ պիտիկ հոգիները անման ու հմայիչ մայիս մը կ'ունենան , երբ զլուխնուն վրայ կր զնեն զրօշագարդ

զդակր : Ա՞չ մէկ սիրա կընայ առկալ անոնց  
տառապանքի արցւանքներան մէջէն ծիլ առնող ուրդ  
զիսիւթարան և հարազի ժպիտին զիմոց : Ես  
օրերով երազեցի, օրերով մասմեցի, զբացի և ապրե-  
ցայ այդ ժպիտը՝ նայ նահասանկ սերոնդին սրբա-  
զան բեկորներան ժպիտը : Անիրա վերապալներո-  
նոցին էր որ կը զարթնաւր տառապանքին վրայ ու  
արշալոյսի մը պէս կը զար ծամիկ :

Կարդր եկառ մեր անանոն սրբուկին : Անիրա  
իր զիխոն վրայ էր կը էր թրքական ծովառ  
զիխարկ մը : Դուզահար՝ հայկական զբակ մը մօնե-  
ցացի իրեն և հարցացի .

— Ո՞րն է գեղեցիկը, ան՛ս, ասիկա հայկական  
է, անոր վրայ մեր զրօշակը կայ, համբուրէ տես-  
նիմ, մը մէկը կ'ու զետ ոնենաւ :

Անփան աշակերը ինձի տպկեց : Աշխարհ մը  
քերթուած ու եղերգութիւն կար այդ նայուածքին  
մէջ : Անոր այդ ակնարկը կը խորհրդանշէր և  
տառապանք, և՛ զարսայթ, և՛ կամք, և՛ հաւատք,  
և՛ հոգին վերապրովներան :

Զիսուեցաւ բնաւ : Զեւոքէս յանկարիծ յափշտա-  
կեց նայ զդակր, համբուրեց անոր վրայ նայ զրօ-  
շակը և սիրաւ արտասուել : Սրցունքները կաթիւ,  
կաթիւ կախուեցան անփան թարթիչներէն : Աւ, ան-  
իր արցւանքներան մէջէն մէկին ի մէկ բնրասաւ-  
ցած՝ զեսոնէն վեր տառ ծովառ զիխարկը, որ

քիչ մը առաջ նետուծ էր նոր, և, սիրաւ անհոնէ  
կատաղութեամբ վիտուուել ծոսքը, պատուուել  
զիխարկը իր ակնաներավ :

Ցեղին ողին, Վրէժին ողին, վերապրովներուն  
հոգին էր որ արթնցած էր իմ անանոն որբուկիս  
մէջ :

Բզի՛կ, բզի՛կ րրած ծովերն ու զիխարկն  
ամրապն նետուց իր սաքերտն տակ և երկար երկար  
կոխկառոց : Պարաւածին յաղթութեան վրէժն էր  
սամիկա, վրէժն որ նոր սպաննոց ոճին զազափարը  
և րանութեան խորհրդանշամբ : Հայ արխոնի ցցուած  
էր նոր՝ թուրք բարբարս սպին գէմ :


Հող՝ Պաղտասարի Առաջնորդարանին մէջ՝ մենք  
րին ու մտածկառ՝ յանեցանք այդ անանոն  
սրբուկին՝ որ անապաներէն եկած էր ինձի պէս և  
ասածին անփամ րլ լով կ'աղջունէր հայ զրօշակը :

Այլեւս բան մը հարցացի իրեն : Զամարձաւ-  
կեցաց : Բայսը հարցնելիքներաւ ս սրտասախանը  
առած էի արդէն : Միան՝ անսանման խոսդքով մը՝  
ասածարկիցի այս սրբուկը միրակ և ես անոր  
կնքանայրը պիտի րլայի :

Անապատի աւ աղներուն վրայ, Զախարիասուած  
նահատակերու զանկերուն մօս, երկար տարիներով՝  
բուի մը նաման ողբալս մասցայ յանկարծ : Նոր կեսնաքի  
մը կենապարար շանչը եկառ ու բարձրացաւ ց  
կործքս : Աշքերս նոր օրերու երազին բացուեցան :

Որոշեցի շատ մը սնոր անունը գնել Վահագն  
և ձօնել Անոհիսի առաջարին։ Վահագն Անոհիս-  
իան՝ այդ որբակո, վաղը, նոր Հայաստանի մէջ՝ պիտի  
մեծնայ միշտ, հայ զրօշակը իր գգակին վրայ,  
և, յետոյ, ապահովապէս պիտի նուիրուի Նեմիսիսի  
տաճարին՝ որուն զսները լայնօրէն բացաւած են և  
կը սպահն վերապրող հազներան, վերապրող  
սերունդին։

Ո՞վ Վահագն Անոհիսիան, ո՞վ ցեղին արփանին  
և սերեներան մէջ սնած անրախտ տղայ, զուն,  
թերեւո ԶԵՂԹԱՆՑԻ մըն էիր, թերեւո նովայ  
զուտուն և կամ մինչեւ Հայկական բարձրաւանդաւ-  
կէն, զուն, վաղը պիտի մեկնիս հոն՝ քո հայրե-  
նիք, ուր ամպածրար, ձիւնուզատ լեռներ շտա-  
կան և ար աւազներու անուանման միօրինակութիւն  
չկաց երբէք։ Հո՞ն, ո՞վ իմ սանու, զուն պիտի  
վերապոնես հայրենի ձիւնոյ՝ որուն այնքան կարօնն  
անիս, այս սնուազաներու հրայրեաց աւագներուն  
վրայ։



## “ԵՍ ՄԷԿ ԱՆԴԱՄ ՍԻՐԵՑԻ...”



Հիթ հասանք։

Գետամայն ըլլալու վատանգը անցած էր ալ։  
Բայց տեղատարափ անձրեւ մը կը սպառնար մէզի։  
Ամէնքս ալ պատառատուն, ինս ու մաշ մէմէկ  
ձեռք զգեստ տնէինք միայն ու բոլորավին թրջաւած  
էինք։

Ի՞նչ պիտի ընէինք հիմա։

Յունվարի մէջ՝ անապատի քամին սպառափելի  
է։ Մինչեւ մեր սկիսուները թափանցած էր խոնա-  
ւաթիւնը ու ջուրը որ իջած էր երկնքին հեղեղա-  
նաման՝ և, մինք՝ անսպատափար՝ անոր տակն էինք.  
մնացեր մինչեւ լոյս։

Գունաս էինք ամեռողջու ալ։ Մանս անդ  
սպատափանատութեան գգացում մը զիս չար-  
չարել սկսած էր։ Քանի և հինգ սրբեր և այրիներ  
կը փոխադրէի զէսի Պազտատ, գանմնք ապատելու-  
համար Տէր-Զօրի ահաւոր սպանվանցէն։ Բայց,  
եթէ անմնք կէս ձամբուն մէջ իշնացին ու չկարե-  
նացին տեսնել սպատւած ազատագրումը, ի՞նչ պիտի  
ըլլար խիղճս, ի՞նչ պիտի ըլլալին միշտակներս։

Սակայն, Հիմ հասանք վերջապէս, ձովէն  
դուրս հանուած մարզերու համար:

Այս անգում ալ բախտը խնայեց մեզի:

Առ ահա՛ Ազգինի յաղթական գաւակները  
օդութեան կը փաթան մեզի: Զինուորական  
սեար՝ պատաւական հազարապետ մը, մինչեւ դեսափ  
կուգայ և իր ձեռքով կարգադրութիւններ կ'ընէ: և  
կ'ասածնողի մեզ արարական տան մը՝ որ կրակը  
վաստած է:

Որբուինիրս հնի կը ուեզաւորեմ: Կը մերկա-  
ցրնեմ գանձնք, հագուստնին չարցնելու համար:

Հազարապետը կը մեկնի, բաց կը խնդրէ որ  
քիչ մը հանգուստնաբէ յետոյ՝ երթամ իր տանը,  
զինք աենական համար:

Տէր-Զօրի մասին կ'աւզէ լսել:

Ո՞վ չէ լսած անոր անուոր սրատմութիւնները:

\*

Յանկարծ՝ մոթ ու ցածկեկ սենեակէն՝ ուր  
հաւաքաւած էինք մննք՝ քասանեհինդ հսդի, կրակին  
շորջը և մեր գգեստները կը չորցնէնք, ներս  
մաս զինուորական տարապավ առայգ երխուսարդ  
մը: Կարծեցի թէ անզլիացի է: Ամէցանք բոլոր  
ալ: Մէնէ ուստանք մերկ էին: Անմիջապէս սաքի  
կանգնեցայ և անզլիերնուով ներսութիւն ինպրեցի  
որ դուրս ելլենք, կիներն ու սրբակները առանձին  
թողելու համար:

Զինուորականը շուարեցաւ ու վիրջ առլու-  
հումար մեր յեղակարծ ամօթխուժութեան՝ բարձ-  
րածայն գոչեց.

«Հայ եմ ես, իրոք մ'անցնիք»:

Սակամի հս արդէն իսկ սենեակէն դուրս էի  
ելուծ և զինուորականը ակամայ հետեւած ինձի:

— Ես ձեզ կը ճանչնամ, չառ ուրախ եմ,  
անցած ըլլուց, բաս ան և ոժգին սեղմեց ձեռքս:

— Հօյ էք դոք, հարցոցի:

— Հայ եմ ես և Խարբեկոցի, անունն է Վահան  
Մելքոնեան, պատասխանեց:

Առաջին հայ զինուորականն էր որ կը տեսնէի  
անզլիական տարագուլ: Ուրախութիւնս չափ չուներ:  
Կաթիլ մ'արցունք կտխուեցու թարթիչս ի վար:

— Ո՞վ յուզուիր այդքան, յարեց վահան,  
անկի յուզումնալց բաներ անփառ զեռ բսկիք:  
Մամ'կ ըրէ ինձի: Շատ անձկոս եմ, սիրոս կը  
վկայէ թէ զան իրազեկ սեղկելութիւններ պիսի  
կրնաս առալ: Տէր-Զօրէն կուզաս զան, այսուն չէ:

— Այս՝ պատասխանեցի: Ո՞վ կը վնասես,  
Տէր-Զօրը անտահման զերեզման մըն է, հնի ինկող  
նահաստակները հազարյա աղ չունին, իսկ ողջ  
թիացողնը ըր, վերապրողնէնը: անոնց թիւր չառ  
ովնչ է, բոլորն ալ որք կամ ալիքի, քիչ բացատու-  
թեամբ ամուսնացած արարներու հետ:

— Փոյթ չէ, ես կիսու կը վնասեմ, բարե-

կամու, ես կի՞նո կը վնասուեմ, թերեւու այդ վերտաղ-  
րազներան մէջն ըլլայ, կրկնեց :

— Անունը ըսէք ուրեմն և կրնամ անմիջապէս  
յայտնել ձեզ, ընդմիջնցի :

— Անո՞ւնը :

Աւ երկար ախ՝ մը թուաւ բերնեն երիտասարդ  
զինուորականին՝ որ ապահավատէս թարգման մընէր :

— Անո՞ւնը ըսէմ. բայց, նախ մտիկ ըրէ  
պատմոթիւնը : Անունը զուք պիտի կրնաք հառ-  
կինալ, պազճենեւ արդէն խոկ ծանօթ են ձեզի այդ  
պատմոթեան հերոսները :

— Էաւ, բոխ, տեղ մը նատինք և պատմէ:  
Միանի աճապարելու հեք, սրովնեանու. political  
officer ին պիտի երթամէ: Խոսք տուած եմ:

— Կարձ և համառու պիտի պատմեմ, թէն  
երկար, անլուր և սրտառոչ վէպ մըն է խոյնա,  
մրմնջեց ու սկսու իր պատմութեան :

— Կը կարծիմ թէ չէք մոացած Խարբերդի  
Հիւսէլինիկ գիւղը : Այդ գիւղի Մելքոնեաններէն  
եմ ես, ողբացեալ Թէկատինցիի աշակերտը : Տանը-  
հինգ առթեկան էի երբ սիրեցի և սիրուեցայ:  
Հակառակ ընկերացին արգելքներու՝ մեր խոչական  
ուրը շարտնակուեցաւ մինչեւ տասը տարի, երբ  
պատերազմը հաշակուեցաւ : Զինուորաթեան տարի-  
քիս մէջն էի : Զինուոր իբր կամչեցին զիս : Տիտու-  
ու ահաւոր նախազգացումներ միտքու գրաւեցին :

Միջոց մը գուայ և ազատեցայ զինուորաթենէ:  
Յետոյ՝ որ մըն ալ ասրագրութիւնը վրայ համար:  
Եթի օր պայմանաժամ տուին մեկներու համար:  
Ի՞նչ կրնացի ընել : Արաշեցինք ամուսնակալ:  
Յաւագին հարսնիք մը ըրինք : Աւ ասագաստի  
զիշերն խոլ մեզ ճամբայ համեցին . . . .

Բախտը կը խաղար որախու հետ : Մինչեւ  
Տիգրանակերտ քայիցինք միասին : Տականին քաղաք  
շասած՝ մեզ՝ լուրը ալրերս բաժնեցին, սպաննելու  
համար :

Կէս ճամբաւն վրայ՝ ես բաժնուեցայ Զապելէն,  
զար կը կարծիմ որ յիշեցիր :

Ի՞նչ ըսմժանում :

Էսաւ և լոհց :

— Ցեսոյ, շարունակեցէք, բոխ ես, շատ վարժ  
եմ այս կարտի պատմութիւններու : Կ'աղեմ վերջա-  
ւարութիւնն հասկնալ :

— Ցեսոյ, շարունակեց ան, ես վախուսա-  
տուի երբ իմ բնիկերներս հատիկ հարգուեցան:  
Փախուսաւ առեի դէպի Տէրսիմի լեռները, անիկ:  
անցայ երիգա և ապա կոլլեաս և անիկ ալ Ամերիկա :  
Բայց կրնացի հանգիստ ընել Ամերիկա : Կամու որ  
արձանագրուեցայ և անցայ Սուրբաւ : Հնի լսեցի թէ  
մեր կարտանը որ Խարբերդէն մեկնած էր Տիգրա-  
ներ կարտանը որ Խարբերդէն մեկնած էր Տիգրա-  
նակերտ և հաքը Մերտին, բար այրերը կը  
կորսնցնէ և միւսն կիները կը հանին Տէր-Զօր :

Առար համար՝ պիտում կատարեցի, և չիմա անզիվակուն բանակին մէջ, հսու թարգման և՛ և մէկ երկո օրէն զէպի Տէր-Զօր պիտի մեկնում քանի որ տառն որ է որ ան մեր ձեռքն է : Հսն կը յառած դանել զոնէ հետքը կնաջն՝ զոր տար տարի սիրեցի և զոր կորանցոցի Եղեռնի ճամրուն վրայ : Բայց, քանի որ զուք անիլ կուգաք, անոր հետքը աեզ մը չկրցի՞ք զանել կամ ո և է բան մը չկրցի՞ք լոել անոր նկատմամբ :

— Տիկին Զապէլ Մելքոնեան, ճնահ Յովուշիեան, անողէս չլ<sup>ո</sup>, շատպեցի յարանել ես :

— Այս, այս, չո՛ւ բաէք, կը խնդրեմ, բան մը պիտէ՞ք իրեն նկատմամբ, պատասխանեց մէ՛զ երփառարդր՝ որ գունադիլ սիրու, որ ոկաս զողպալ յազմմէն :

— Բայց պազարին եկէք, կրնայ ողջ րիլար : Ես ոչ թէ անոր հետքը անուած կամ զոած եմ, այլ բան իսկ ձեր կինը՝ Զապէլլը զոր այնքան սիրեցիք իսենդի նման : Միայն թէ առանցէք, հիմա, հարկ է որ զինս որական ուկանն երթամ սրբակներուս համար : Երկու ժամից յիսույ, եկէք ինծի և շատ զոն պիտի մնաք : Լսու լուրեր ունի՞ն ձեզի ուսպիքք : Կինը կ'ապրի զես, բայց արարի մը քով կը զանուի, վերջացացի :

— Կը պազարի՞մ, կրկնեց շարանակ, իրո՞ւ կ'ապրի : Այս, ի՞նչ փոյթ թէ ան արարի մը քով

ասլրած րիլայ նոյնիսկ որպէս հարձ կամ կին, ես մէկ անզամ սիրեցի և կը շարանակեմ սիրել : Ան իմ կինս է, ոճիրն ու բանութիւնը չեն կրնար մեղ անջառել, եթէ կ'ապրի, ան զարձեալ իմ կինս է, պիտի ազառեմ զինքը :

Ու յամենակցանք :

— Երկու ժամէն հսու պիտի րիլամ : Չա չանաք, կը զաշէք ան, ապացած, ինքնամսու, երբ ես զիմեցի զէպի political officerին տանկ :

\*

Կէս ժամէն վերապարձայ :

Տիկին Զապէլ Մելքոնեան արդէն Պազար տարածած կարստանին մէջ կը զանուէք : Երկիւզածօրէն հարցոցի անոր թէ ո՞ւ կը գոնուի արգեօք իր ամուսինը :

Ցնցուեցաւ : Հին յիշատակներ արթնցան հոգիին մէջ : Փզձկեցաւ : Ու արցանքներու մէջ հեծեծազին մրմնից թէ ան սպաննուած է Տիգրանակերտի ճամբրուն վրայ :

Ի՞նչ կրնայի բնել հիմա : Երկու տարարախտու սիրահարներն ալ զիրար մեսած զիտէն : Ի՞նչո՞ս յարտնել իրականնութիւնը :

Մտածել սկսայ : Ի՞նչ անսելի, անողասամ, չզրուած բաժանում և ի՞նչ անակնկալ հանդիպում չո՞ն Հիթի մէջ, Եփրատի ավերան վրայ : Անմեք օր մը հացրենի հողուն վրայ, նոյն Եփրատին ավե-

մօտ հիւսած էին իրենց սիրոյ երազները, ասպած էին տասր երկար տարիներ սիրոյ կեանքը, և, այսօր, անա՛ իրենց բաժանումէն չըս տարի վերջ՝ երբ զիրար մեռած դիտեն նոյն Եփրատին ափերուն քով կը հանդիպին իրարու։ Կը հանդիպին իրարու, բայց երկուքն ալ առուազած, մահուան ձիրաններէն վերապրած, ափերէ ափ քշուած, բնչպէս յարդի շխղ մը։ Եօթը արարներ Զապէլը կին ըրած են, եօթը ժամուարմ Վահանը սպաննել ձգնած են։ Երկուքն ալ կ'ասպին սակացն և իրարու մօտ թէեւ, անսեղեակ են դես։

Ո և է կերպ մը չլրցի գանել մէկին կամ միւսին յայտնելու այս հրաշալի, աղեխարշ ու ցնցող հանդիպումը, անսակնկալ իրականութիւնը։

Ժամ մը անցաւ։

Խարբերդցի թարգմանը վերադարձաւ որոշուած առեն։ Ես դեռ կը խօսակցէի Տիկին Զապէլ Մելքոննեանին հետ՝ որ օղին, օղին կ արցունք կը թափէր, յիշելով իր սիրային կեանքը, իր յեղակարծ ամուսնութիւնը ու եղերական վախճանը իր անլուր բաժանումին։

Ահա՛ երկուքը, երբեմի սիրահարներն իրարու։ Մէկը՝ որ պատասատուն, բգին, բգին եղած զգեստներու մէջ՝ կողկողագին կ'արտասուէ, որուն ցաւագին պատմութիւնը զարհութելի պատմութիւնն է հայ անտապտա նետուած, չարչարուած, Ակուած,

Հքուած կուսութեան։ Միւսը՝ անզլիական զինուար մը իբր՝ յաղթ ու անձկոս, ան որ ուորին տակէն փախաւ, իրեններուն կորուատէն խելայեղ նետուեցաւ. կոմի գծին վրայ, ափէ ափ բաղխսեցաւ. և որուն պատասպըման պատմութիւնը քիչերու. միայն պատմութիւնն է վիպային ու անհաւատալի։

Լսութիւնը կ'իշխէ։ Ոչ մէկո չենք խօսիր։ Խորհրդաւոր բան մը կ'անցնի մեր վրայէն։

Վերջապէս կը խղեմ լսութիւնը։

— Տիար Վահան Մելքոննեան, կը յարեմ, Բնչ կը զգաս հիմա, բոէ՛, բնչ կը վնասեն։

Ու առանց պատասխանի սպասելու կը շարունակեմ։

— Տիկին Զապէլ Մելքոննեան, գուն ո՞վ կ'երացիս, բնչու կուրաս, նայէ, վեր սեւեռէ նոյսուածքու, չե՞ս ձանչնար քաւ ամուսինու։

Յանկարծ՝ մէկ զարմանակէ շարժածի նման՝ երկու հայիններ իրար կ'երկարին, իրարու կը փարին, կը զիրկլնդիսաննեն։

— Զապէլ, հոգին . . .

— Վահան, կեանքս . . .

Երթուքները իրար հպած են։

Բայց, մէկէն սուր ձիչ մը կը բարձրանայ, ձիչ մը աղեկոտար ու որտածմիկ։

— Ոի՛, մի՛, ես քաւ կինող չեմ կրնար րիսու,

Արտարժան սովարանց արգամազս : Ես եօթու էրիկ  
անեցայ : Ես անարժան եմ համբուլբին . . .

. . . Առ Զապէլ նուազած էր : Վահան՝ սղնող  
ըսնած զամն իր գրկին մէջ՝ գորգուրազին կը  
չարանակէր համբուլբէ՛ համբուլբէ՛ իրը թէ սարի-  
ներու կարօսը կ'ուզէր անենի , սրաբէս թէ այդ  
անդիք , սրազեղ համբուլբներով կ'ուզէր մաքրել  
իր Զապէլլ :

Արցունքներ սկսան կախուիլ Վահանի այսուրն  
ի վար : Փղձկեցա : Ծայի նման , կոհակի նման  
սկսաւ բարձրանալ իր կուրծքք : Աչքերը գարձոց  
վրաս : Ես՝ լուս ու սովշահար՝ կը դիտէի : Սնանզի-  
ալի զգացամ մը զիս տեղս գտնած էր կարծես :  
Զէի խորհներ , ոչինչ կ'անցներ մաքէս , միայն  
աչքերուս առջեւ սրատկերացած էր կենդանի  
սիրուեղը երբեմնի զոյզին՝ որ իրար ողջազուրած ,  
իրար փարած , սիրոյ յախանական համբուլբին  
մէջ մասցած կեանքն ու սպայքարք : Մաքի աչքե-  
րուս զիմաց մարմին առած պատկերը , հիմնկ-  
տան աղիխարչ սրատկերէն ոչ նուազ իրական կը  
թուէր ինձի :

Վահան զարկահար՝ կը շարանակէր նեծեծել և  
առելի սղնող սիզմել մասցած Զապէլլ : Բոլոր սրբուկ-  
ներս ու միս այրիները հիմա շրջապատած էին  
մեզ : Աօթնքն ալ կուլազին , բայց ի՞նչո՞ւ համար :

Զապէլ հազիս թէ կ'ուշաբերէր , երբ Վահան՝

շնորհակարծ սրոտիկումով մը , առելի ուժգին սկզբան  
զայն իր կուրծքքն , սնուի՞րջ , երկար համբարեց ա-  
կրկնաց սրագէս :

— Ի՞նչ փոյթ , հագին , ես մէկ անգամ սիրեցի ,  
մէկ անգամ ես սիրեցի . . .





## ԱՅՍԱՀԱՐ ՕՍՄԱՆ ԶԱՎՈՒՇ



Միջահասակ, շագանակագոյն աչքերով, ուն  
ու հասու մազերով, լսին ու թու պիտով խախտա  
զինուոր մըն էր Օսման Զավուշ։ Ի՞նչ ցեղի պատ-  
կանիլը բնոքն ալ չէր զիտեր, սրավճետե մայրը  
արար էր թէե, բայց հայրն ալ թուրք մըն էր,  
անկարեկիր, կաշառակիր ու բնկած պաշտօնեաց մը,  
Ռոբարքի մէջ, հայելին իր գասակարգին։

Օսման չափուշ կընար խօսիլ թէ թրքերէն և  
թէ արարերէն միւնախն ասեն։ Ասոր համար երբ  
թրքական միջավայրի մէջ կըզգար բնոքվնոք, կ'ըլլար  
կատարեալ թուրք մը՝ որ կ'ասու միւս բոլոր ցեղերը  
և կը պարծի Ալի Օսմանի սերունդին վերաբերելուն  
համար։ Խոկ, երբ կը գտնան էր արարական աշխար-  
հնն մէջ, կատարելուովէս արտու կը ձեւանար և կը  
նախառեր թրքերը իրենց բանակարգութեան և  
անիրաւ ձնչան մեջերան համար։

Մարդ կընար խօսակի կարծելով զայն ուխտ-  
եալ հակառակորդ մը թուրք ցեղին և արար հոյտ-  
կապ ցեղավախտական մը։

Սակայն, մարդ կընար զանել զինոքը հարտառ-

հարտազներու այն խո մըին հետ որ Արարիոյ մէջ կը  
կատարեր և՛ զարհուրելի անիրաւ թխննիրը և՛  
առակալի զրկումները։ Իրական զիմալիքն է առ,  
կը խորհէր մարդ, թուրք զարաւոր բանութեան և  
ժառանգականութեան։

Այսպէս, առարիներ սահեցան, բայց ոչ ոք  
կըցաւ համեստ իրական Օսման չափուշը, գոնէ  
վայրկեան մը կարգալ անոր հայրն թէ որ կը  
հակի, սիրու մը հայրենիքին կապուած։

\* \* \*

Մեծ պատերազմէն ի վեր՝ ան Տէր-Զօր եկած  
էր Աւրֆայէն, իրը զինուոր։ Հան՝ չափուչան թեան  
բարձրացած էր, երկու ստրի ծառայելէ յետոյ։

Ան միշտ նկատելի գէմք մըն է եղած հիանդա-  
նցի զինուորներուն մէջ։ Միշտ սիրած է ծառայել  
հիւանդանցներու մէջ, բայց միշտ իրը չափուշ։  
Մանաւանդ որ մն միշտ կը նախինարեր հիւանդ-  
ներան և իր գունդի զինուորներուն պարէնի բաշ-  
խու մն ըսել։ Շահու ճամրան զած էր ան։ Սպաներ  
միշտ զինոքը կը վիստէին և իրը զարծիք կը զոր-  
ծածէին իրենց չարաշանաւթիւններուն, որովհետեւ  
Օսման չափուշ վարպետ մըն էր եղած իր զործին  
մէջ։ զինուոր թէ բնչալին կարելի է զովնալ հիւան-  
դնոցի խզն և միաէն և կամ բնչալու կարելի է  
աւ ելցնել զինուորներու բաժնու ելիք հացը։

Պատահագմբ սրանչելի պատեհութիւնն էր առած իր նկարագրի գրգաղբութիւնն : Կրնար զայնալ իր պետաթեան ամէստրանցին առանց խոհանարաւելու , սրայնեան թուրք չէր ըլլար այդ առնեն , և , կրնար սրայ հաճոյքավ պակաս ապարագ զինուարնելու . առնիկը , սրայնեան թուրք կ'ըլլար այդ վայրկեանին :

Հրաշալի թուրք զինու որ մին էր ան՝ աշխարհաւ եր պատերազմի օրերան : Հարասացած էր բառական և կ'ազէր որ երկարի զին յազմտ թիւնը և Եփառափ բանակը հաննի մինչեւ Պագտաս , անկէ Պարու և յետ Հաղկասան :

Անոքան հայրենաւէր էր ան :

\*

Տէր-Զօր լեցած էր հայերով :

Օսման չափաչ շատ չէր սիրեր հայ ապրագիրներու ներկայութիւնը : Միայն ահանձն թեսմբ չէր որ էր զիտէր հայ ապհանգամարթ կիներու , չքնաղ աղջիկներու ներկայութիւնը :

Բնան թիւնը սկսած էր գործի : Պանկածին Քէքի կարստն , կարստն էր զրկէր հայերը զէպի ջարգաստն , զէպի Մարաթ , Սուար , Շէտասամիէ և Հասիծ : Արգէն կամսարջէն անդին անցնողը ալ եա չէր զար : Պացողը վերագարծ շունէր :

Արխոնի և աւարի ժամբ հնչած էր :

Տէր-Զօր սարսոզ բարս թուրք և արար կրօնաւ մէրեներն ու հայրենաւէրները գործի վրաց էին : Մարգ չէր մնացած որ զննէ յանոն կրօնքի երկա երեք հայ կին կամ աղջիկ չանէ իր քով . մարգ չէր մնացած որ յանոն թուրքիոց փրկութեան հայու մի կազարտար ըրած չըլլար :

Ամէն ոք զնն էր : Կին և դրամ : Հայրենիքը փրկաւ մէ էր : Թշնամին՝ հայ անզէն ապրագիներան արթենը Քապուսի երկանքէն կր հանէր և Տէր-Զօրը կր զրօշաղաբաց էր ապ հակական յօպթանակին համար :

Օսման չափաչն ալ եսու զեսի մէջ էր : Սննման հայրենաւէր մին էր արգէն : Հիմա աւելին եկած էր : Ութր տարեկան հայ աղջիկ մը իբր կին ասուծ և մնացած էր տասը օր յետոց : Տանրից ցարքիկան կին մը արգէն խոկ անէր և սրակէն ապհասնի երկու Պրասացի թարմ կիներ ալ կը գործածէր :

Մարգարէն օրհնութիւնն էր տովկա : Կին ու տուար : Երկու քն ու միւնայն աղրիւրէն : Հայերը մնենած էին զէպի ման և ձգած էին իրենց եսին դրամ , զրամ , զրամ : Բայց զրամը տուանց կնոջ ինչ պիտի բնէին : Ասու համար անոնք ներած էին հայ կիներան և աղջիկներան օսմանիսն կայրութեան հանդէոյ զուաղիք ըլլարին և ողած էին ոք աղրին իրենց մօս :

Օռման չափուշ՝ երկիխզած հաւատացեալին մասն կ'առարէր, կը կողազորէր և կ'ասպէր իր կիններուն հետ:

Երջանիկ Եր:

\* \*

Կը պատմամէր թէ կամաքջէն անդին սարմաց տարրածած հայ նահատակներու հարստութիւնները կը մնան արեւուն տակ, աւագներուն վրայ: Զգեստներ, գրամներ, գարդեզէններ այնչափ, անհաշի: Զեթէններ բեռներով վախաղած են, բայց վերջը չէ եկած, չէ ապառած: Զեքին կտոքերավ գրում և զարդ զրկած է Պոյիս՝ իր ոճից ընկերներուն, մեծ վարպետին՝ կտրմիր թագաթին. և նոյն խոկ թուրք Ազգային գրամմատունը շատ մը սոկեցններ զրկած են, բայց զարձեալ չեն հասած: Վիստային հանգամանք մը սուսցած Եր կամաքջէն անդին նահատակուող հայերուն հարրութիւնը:

Աչ ոք կրնար անցնիլ կամաքջէն: Միայն զան ու ոքրազսրծը միասին կրնացին մեկնիլ: Զեքին Եր միայն որ կրնար երթուղարձ կատարիլ:

Բայց Օռման չափուշ ինչպէս պիտի վիճակը աւարի այդ հմայքին, ինչպէս կրնար սպասել անտարբեր և ամէն օր լսել առելի անձկայքեաց պատմաթիւններ, առելի հրապարիչ անցքեր:

Առ, զիշեր մը, կը լողայ միս մինակ և Եփրատը

կը կտրէ և կը մեկնի դէպի Քապուռի երկայնքը, ուր անբունծ, սակերեզման զիակները հայ մարտիրաններուն՝ վառած կը սպասեն մեծ օրուան մը մեծ յուղարկաւորութեան:

Նահատակներու զիակները . . .

Ո՞վ գիտէ անսնց տեղուանքը:

\* \*

Կէս զիշեր է:

Օռման չափուշ յոգնած ու խոնչ մօտեցած է Սուարի: Սուազներան վրայ, իրարա քով, եզրայրար բնկած են ջախչախ գլուխները 150,000 հազերա: Ճապազիք, արխան, զանկեր ու ուկոր: Ահամանման սարածութիւնը կարմիր ներկա ած է:

Դիակներ, զանկներ, զիակներ:

Ու անսնց մօտ զայքեր, զգեստններ ու ամէն բնչ: Հասթիւն է ամէն կողմ: Ծառ կամ թուփ չկայ որ վախայ: Հավը միայն յանկարծ կը սուրայ կ'անցնի ու կարծես նահատակներու վրէժը կը գուայ ծագէ ծագ, հեռաւոր ուշբարհներուն:

Բայց բառթիւնը, եզերական ու զիւալին բառթիւնը առելի զարհարելի է:

Օռման չափուչ յամբարար կը մօտենայ հսն ուր զիակ ու աւար շատ կան: Արգէն իր սրախն արակիւնը բնքն իսէ կը լսէ առելի աժգին ու բարձր քան ունացը հոլին որ հեռուներէն կագայ:

Արհաւիրքը հետզհանէ հաղին կր բանէ: Աչքիւ  
բան զիմաց՝ հետզհանէ կինուստութիւն կ'առնեն  
մինեները, շարժիւ կրսկան կամաց, կամաց:  
Ականջներուն տարածամ, բայց տպառնական, մեղմ  
բայց ահաւոր ձայներ կր համեն:

Ու սակամք կր ծաւալի իր սրաբն մէջ, իր  
երակներուն մէջ: Սարսալ կրսկով:

Բայց ներքին բնազգ մը զիմքը հո՛գ, աւարքն  
կր կազէ: Ատքերը չեն ազեր հետանալ վայրէ մը  
ար լեցուած են ինչքեր ու հարածութիւն: Դիւրի՞ն  
է անսնցմէ բաժնուիլը:

Զարնուանքի վայրիկան. վայրիկան բնազգին  
Արհաւիրքն ու կրսկառափ անչըր կր սրայքարքն:  
Սակամք կր զարնէ, կր հետացն: Օսման չափաշր.  
աւարք իրեն կր կոճչէ, իրեն կր կազէ:

Կոի՞ւ:

Յանկարծ, երբ՝ Օսման չափաշր խելայիկ կ'ինայ  
աւարքներուն վրայ բալոր մէկ անպամէն բնձենելու  
համար, զիակները, հայր ատքարախոս զիակները  
աւարք կ'ելլեն, կր շարժին ու իրենց խոռոչացած  
աշքերով կր նային Օսման չափաշր . . .

Օսման չափաշր, խենդի նման, կր ձգէ զայքերը  
և կրսկով փախչիլ: Բայց նայր ածքները կր հարու-  
ծեն զիմքը:

Կր փախչի Օսման չափաշր, կր վազէ անզա-  
զու, վեց ժամ, մինչեւ որ կր համեն Եփրամն Հա-

ու կր հարածուի զեռ: Կր լոգայ և կուգայ, կր  
համենի իր տունը, կր մանէ մթին սենեակ մը և  
զաները փակել կուտաց և ոչ ոք կ'ընդունի իր մօս:

Տամնորդից տարիկան իր ատքարախոս կինը՝  
Խորբերզիցի հայ ալզիկ մը՝ կ'ազէ մասնապ անոր:  
Բայց, Օսման չափաշր կր գոչէ զազահար.

— Ներս մի՛ զար, նայր ածքը անյուն նայր ած-  
քին մը նմանի: Մի՛ նոյնիք բնծի, սիրոս հիմա կր  
պատով: Կր սակամք: Մեզայ, մեզայ . . .

Ու Օսման չափաշր ինչպացած եր:

Երեք օր յետոյ իր Ստարի կոտրձէն՝ Օսման  
չափաշր կր մինենի իր տունէն զարս, միշտ փախո-  
չելով, միշտ հալածուելով հայ զիակներու նոյ-  
տածքներէն:

Այսահար Օսման չափաշր:

Անոր սրասամութիւնը Տէր-Զօրն ամբողջ լու-  
զիսէ:

Օսման չափաշր հալածով հայ զիակներու  
նայր ածքը հստ հստ, ամէն կոզմ կը զանուի ուր  
հայ մը կայ հստ հստ, ամէն կոզմ Օսման չափաշ-  
ր կը հայտածէ շարունակ, սրովհատեւ 150,000  
հանաստակներու վրիժարորը նայր ածքը կը նմանի  
վերապրոզներու խորոնի ու հրացայր նայր ածքքին:

Այսահար Օսման չափաշր չկա՞ն արդեօք . . .

կոկնած աղօթքը ո՞չ թէ Քետացի թագաւորին այ  
թրուսիացի իշխանին, որուն հետ պատրաստած  
էր զերման ռժին արբապետամբ հետառոր երկիր-  
ութու վրայ:

\* \* \*

Տասնրդեց տարեկան էր Յատմիկ՝ յասմիկի չափ  
քնքառական, չքնաղակեղ աղջիկը Խարբերդի մտա-  
ւորական նահատակներէն Բրօֆ. Մկրտիչ Որբերկանի:

Դեռ տասնրդեց տարեկան՝ կին մըն էր արդէն  
Հոյակապ: Փողոցներէն երբ կ'անցնէր՝ աչք չկար որ  
չգառնար, վայրկեան մը զէթ սեւեսիլ անոր  
խառվատրոյ կերտուածքն հմայքն բմբոյխնելու:  
Մերեն անգամ ետ կը զանային ու սարսուով  
համակաւած էր պագէին անոր խարունի նայուած-  
քն, հոգեհմայ գնացքին դիմաց. ու մարդ չկար  
որ չճանչնար գայն:

\* \* \*

Աձիրի, բնաջնջումի հրամանը ամէն կողմ:  
Համբական լոլոր քաղաքներու վրայ սարսափը  
թառած է: Բանտերը լեցուած են հայ մտաւորա-  
կաններով: Ամէն զիւղ ու քաղաք իր առաջին  
գոկերը կուտայ:

Խարբերդի բանտերը լեցուն են ծայրէ ծայր:  
Ո՞չ ոք կրցած է ձողոպրիլ հայածանքն: Հո՞ն են  
Բրօֆ. Թէնէքէձեանը, Թլկատինցին, Տ. Վարդան

## “ԿԵԱՆՔՍ Կ'ԱՌՆԷՔ, ԲԱՑՑ ԿԱՄՔՍ” Ո՞Չ.,

— 30 —

### ԴՈՒՐԵՆ ՈՐԲԵՐԵԱՆԻՆ

Հո՞ս է անսնագային Քէօմիւրիանը (\*) սրուն  
կասալներուն վրայ գիշատիչ բաղէները կը ձախրեն  
ու սառասակն ձափփան տախով կը սաղսկի, կը  
առնի մեր արխանու Եփրատը, սրակու վիթիւրի  
գաղան մը՝ որ սոնաղով կը ձաղսաղի գառտղեղի  
երկալթներէն:

Հո՞ս է սեպաքանուրամէ այն ապաւաժը՝ որ բռո  
կը համի Եփրատին ու կը նայի, կը նայի, և,  
սրուն վրայ աղօթք մը քանակել տառած է Քետացի  
թագուուր մը: Սպասամիր միտուած պարագաւթեան  
մէջ՝ կ'երկարի Եփրատին՝ որ փրփաւրներ կը նետէ  
անոր կողերուն: Այս սեղագիր սպասամիրն առէն  
է որ գերման արծիւր՝ Մոլիթքէ ժամերով աղօթած  
է, ու ո՞գ զիտէ ի՞նչ սրասաղին խանդաղատանքով

(\*) Քէօմիւրիան կը գտնուի Խարբերդի և Մալաթիոյ  
Թիշեւ, Եփրատի ափին, հօկայական լերան մը կողին վրայ:  
Քարտշէն ամրօց մըն է ան որ պանդոկի գեր կը կատարէ և  
որ հայ մարտիրոսագուութիւն պատամութեան մէջ եղաւ  
զարհութելի եղեաւուայքը անզատում, անանուն ուժիներու.

քն. Ասլանեանը, Սրմաքէշխանլետնը, Բրօֆ. Սովորեանը և Բրօֆ. Որբերեանը՝ որ նոր վերապարձած է Ամերիկայէն:

Հէդ Որբերեան, Խարբերդ համելուն՝ բանակառաջորդուի իր ընկերներուն մօտ, որ կը խելագարփ, եթե կը լսէ թէ տեղին սոտիկան զօրքերուն հրամանատարը ձեռնարկած է ամէն զնով Յառաջիլը յափշտակել:

Այ. Կըսկսի տարապութիւնը: Մարդ չմնար քապաքները: Բանտերը լցուած կալանաւորները մէկիկ մէկիկ գիշերանց կը զրկուին խողխոզման կուղրները: Եղենանը կը նաէ բոլորը: Անոնք բունծ կամ հոգակյատ անգամ չեն ունենար:

Ո՞վ անանուն թուրք ոճիր: Չսպաններ մէդ Որբերեանը: Ասելի եղերական վախճան մը կը սպասէ սնօր:

Սոտիկան զնուապներու այս զիւային հրամանատարը կը փորձէ համոզել խելագար հայրը Յառաջիլին՝ որ կամովին յանձնէ իր ազջիկը իրեն և ինք կը խոստանայ մնրախու վաստակաւորը որպէս իր աները պաշտպանել: Իր հրեշտականժան աղջիւն պատիւին ու արեան մէջ ապրի կը յանձնարձ հօր մը որ պապենի, աւանդական մաքրութեան Անահիսին՝ ձօնած էր իր տունը:

Կարաւանները կը մեկնին զէսի Տիգրանակերտ կամ զէսի Մալտթիս: Կը մեկնին՝ լեռներուն վրայ

իսամ ձորերուն մէջ անհետանալու, մեռնելու համար: Բրօֆ. Որբերեանին տունը կը մնայ գեռ: Բռնաւորը կը խազայ հոգիին էն նուիրական գրացման հետ: Կհանքի հրապարանքը կամքին պիտի կրնա՞ր յաղթել:

Օրերը կ'անցնին: Յասմիկ գալկահանոր՝ կ'անձեկ մեկնիլ իր ազգակիցներուն հետ զէսի ձամբան աքսորին: Իր հայրը կը ձգնի, չըրկուելու համար մարտիրոսապրութեան ձականապրէն: Յաց ոճիրն ու կիրքը կը խաղան իրենց զիւային սակրունքները:

Բռնութիւնը վհասած կամքին առջեւ՝ կը նետէ ասոնք ալ զէսի արհաւելքին ու մահուան: Բայց Յասմիկ կը հալածուի զեռ:

\* \* \*

Ցիսուր ու լռակեաց կարսւան մը կը յառաջնանայ զէսի Քէօմիւրիսան: Դժնագակ ու արկածալիք ձամբորդութենէ մը յետոյ՝ կը համոչի անգամնին խորը, Եփրատին զիմաց՝ ուր Քետացի թափաւորին սեպագիր ապստածը կը կանգնի զիս և որուն վրացի աղօթքը երկինք կը բարձրանայ:

Ցումքին մէջ աղջիկ մը կայ պատառատան զգնուաներով, աչքերը արցունքներով կաս-կարմիր, կոպերը ուսուծ, ացտերը դալկահանոր ու գի-

բառոր և մորթը՝ սեւով ներկուած։ Յառմիկն է ան  
սրուն խելագար հայրը տառապանքներէ խոնջ ու  
հալածանքէն ուժառապառ՝ տակաւին կը հսկէ իր  
կերպւ բանափոխ աղջիկը և որան կամքը երրեք  
չ ընկճած։

Տարաբախս հայր՝ նատած այն ապառաժին  
տակ՝ կ'ազօթէ։ Տրթունքները փակ են ու երբեք  
չեն շարժիր։ Լուս կը նայի։ Ան որ պերձափօսի  
համբաւ կը գայելէր, հմատ, հոդ, պատմական  
ապառաժին տակ՝ սրձանի նման կը նայի ապա-  
ռաժին, սեպագիր քանդակին, գերման արծիւին  
և շանին ու Եփրատին՝ որ որոր մորոր, խօլարշաւ  
կը սահի, անդադրում փրփուր ցայտեցնելով և  
դիակ փոխադրելով։

Յանկարձ՝ սոտիկան զինուորներու հրէշային  
հրամանատարը, խումբ մը սուբինուորներով, կը  
ցցուի անոր դէմ։

Վարը՝ անգունդ է ահաւոր ու քստմնեցուցի։  
Երը՝ երկինքը չերեւիր։

Բարձրաբերձ կատարները ծածկուած են։ Ու-  
ստքերուն տակ Եփրատը կը ճողփայ, կը մոլիգնի,  
կը փրփիի։

— Կամքդ տակաւին ցսորտակուեցա՞ւ։ Տո՛ւր  
հաճութեամբ քու աղջիկդ ինձի, և, ես պիտի  
գերագարձնեմ ձեզ՝ բոլորդ իմ առւնս, ուր հան-  
գիստ ու երջանիկ պիտի ըլլաք, կը գուայ բարձ-  
րածայն բռնաւոր գաւակը թուրք ցեղին։

Պատասխան չկայ։

— Տե՛ս, նու ափերաւս մէջն եր : Եթէ ուզեմ՝  
ձեզ ամենքդ գեար կը նետեմ կամ անզունդն ի-  
վար, և, կամ կոտր կառը կը խողխողեմ։ Ո՞վ  
պիտի զայ ձեզ գրկելու : Եթէ ուզեմ՝ իմս են ձեր  
բոլոր գոյքերը, զրամները, աղջիկներն ու կիները  
և իմս՝ ձեր կեանքերը : Ո՞վ պիտի զիմազիէ ինձի։  
Բայց հաճութեամբ կ'ուզեմ անենալ այն չքնազ  
հրեշտակը որ քու զաւկդ է։ Կամքդ տուր ինձի  
և ան պիտի փարի ինձի, իմինս պիտի զլայ։ Ու-  
զուք պիտի ազատիք ձեր ցեղը հալածող ահաւոր  
հակառագրէն, կը շարունակէ կեղծիքի, անբարո-  
յականութեան ապեսոր։

Ո՛չ մէկ պատասխան։

— Բայց, խօսէ՛, կ'ազագակէ ուժգին հրա-  
յաց աչքերով, զինուցած բանակալը, խօսէ՛,  
Բնչ տարրերութիւնն, Բնչ արժէք ունին կամքդ ու  
հաճութիւնդ, անա իմս է հրաշալի աղջիկդ և կինդ  
ալ միասին։ Անմոք իմինս պիտի ըլլան, ինչպէս  
քու կեանքդ ոս ափիս մէջն է հմատ Խօսէ՛, Եթէ ոչ  
առ ըստ կոտր կամքդ։

Սահմոկած բազմութիւնը տառապակոծ տա-  
րագիրներուն՝ մահուան սոսկումն է բռնած։ Գերեզ-  
մանային լուռթիւն մը ամէն կողմ։

Այս զարհութանքի պահուն՝ յանկարձ ճող-  
փիւն մը կուայ գեար։ Ժայռէն վար մարդուային  
մարմին մը կը նետուի։

Յասմին է ան՝ որ կ'երթայ գետին մէջ գոնել  
իր վախճանը, երբ, տակաւին լսաթիւնը չի խղեր  
ոչ մէկ հեծկտանը, ոչ է մէկ ազմուի:

Հրտմանը յայրատ բժնակալին՝ ջուրին կիսա-  
խեզ ազատել կուտայ Յասմիկը՝ որ իր սթափի  
միզ վայրկեան վերջ։ Բայց մահամն լսաթիւնը  
կը շարունակէ իշխել հազ։

Հէկ հայրը անթարթ կը դիսէ Եփաստը,  
ապաստքը, տոբնաւորները, ամբոխը՝ որ կծկած  
հագիւ հազ կը չնչէ ու իր կինը՝ որ լուռ կ'ար-  
տասոէ և աղջիկը՝ որ փառած է իր աչք'րուն  
առջեւ, գետէն գորս հանուած։

Զայրաթի, բժրոստութեան, վրէժի սրաստոչ  
ապաղակ մը կը բարձրանայ յեղակարծ անոր  
շթներէն, որ փակ էին ժամերով։

Յանկերզը կը կրկնուի, կ'երկարի՛, կը բարձ-  
րանայ առելի և չի գագրիր, չի՛ լսեր։

«—Կեանքս կ'առնէք, բայց կամքս՝ ո՛չ . . .»

Այս ապաղակն է որ հետզետէ առելի կ'առ-  
ձանայ, կը շեշտաւի, իբարտ հուեւէ կը կրկնուի։

Դիմացի ապստամները կը կրկնեն արձագանքը  
և անպաղիր ժայռն անգամ կը կրկնէ։ —

«Կեանքս կ'առնէք, բայց կամքս՝ ո՛չ . . .»

Այսօր, հս'ն են դարձեալ Քէօմիւրխանն ու  
Եփրատը, հսն են ապաստքն ու իր քանդակները։  
Բայց, ուղեւո՞ր, այդ ապաստքն տակ բունծ մը  
կայ, հայ նահասակ մը՝ որ իր կեանքը տուաւ,  
բայց կամքը՝ ոչ, ինչպէս իր ցեղը որ իր արիւնը  
հոսկոց, բայց երբեք չքից իր իսէալը, վարե-  
րու երազը՝ որ այսօր կը բացուի Արշակուրի մը  
նման, որուն ցոլքերուն տակ Յասմիկներ պիտի  
ծաղկին ու ժարտին։



## ՀՆԴԻԿԻՆ ՆՈՒԷՐԸ



Յանևարծ՝ սենեակէս ներս մասու երկայնահասակ, սեւամորթ հնդիկ զինուոր մը։ Յայտնաւոլէս խոնջ երեւոյթ մը ունէր և ձամբորպութենէ վերսողարձողի մը ակնարախ կերպարանքր։ Մէկ ձեռքը թուղթի ծրար մը կար, միւսով բռնած էր ձեռքը հազիկ հնագ տարեկան տղեկի մը՝ որ իրեն պէս յոցնած ու պարտասած էր, նուազկատ աչքերը դէսի վար սեւսած, գիտահակ՝ կարծես տեսալ մը տարտամ անձկանքով՝ կը սպասէր թէ թնչ պիտի ընէր Հնդկատանի հետառ անկիւններէն եկած այս հնդիկ զինուորը, որ հիմակ իր ձեռքէն բռնած, կանդնած էր գիտաց։

Աչքերս վեր բարձրացացի. ընդհատեցի ընթերցումը նամակի մը որ անուպատի աշխարհէն կուգար ինծի, անտապատի անսամնման տւագներէն փրթած ազաղակ մը, տրական մը, փոթորիկ մը՝ այդ նամակից, որ օգնութիւն կը հայցէր հրայրեաց առաջներս վրայ սպասող, վրաններու տակ անձ-

կագին տասապսզ հայ անտէրունջ սրբակներուն՝ նոհաստակներու սրբազնն խղեակներուն համար։

— Ե՞նչ կ'ուզէք, հարցուցի։

— Դո՞ւք էք հայ վարժարաններու աեսոչք, պատոսիանից ան։

— Այո՛։

— Առէ՛ք, պարսն ահսու՛ւչ, առէք այս Հայ սրբուկը, որ Քէրքուկի մօս թուրք սպազի մը ձեռքին առինք։ Ան թարքերէն կը խօսէր և մէնք կը կարծէինք թէ այդ սպազին զաւակը կամ ազգականն է։ Միայն համոզուեցանք Հայ ըլլալուն, երբ օր մը, հայ թարգմանի մը հետ, զիրիններու բռնակատեղին մօս կեցած պահերնուու լուցինք այս փոքրիկին լացը, կոմրդալիր հեծկառաքը և «մայրիկ, մայրիկ» զոչելը հայ լեզուի։ Այդ «մայրիկ, մայրիկ»ը մատնած էր ազան զոր առինք ոճրագործ բարերարին ձեռքէն և ահա կը նախեմ ձեզի, որովհետեւ լուցի թէ զուք կը վնասէք ձեր ցեղին մնացորդ այս խիսկաները։ Առէ՛ք, այս փոքրիկ սպասակամորթը, թո՛վ ըլլաց հաւերը սեւամորթի մը՝ որ յանուն քաղաքակիթութեան աղասաթեան կոտեցաւ ըրանութեան ուկմ, այս ահաւոր անսպասներուն մէջ։

Մնացի յուռ։ Աչինչ կրցի բաել տնոր։ Ճնարհակարտին մը անզամ յայտնելու անկարուզ կզայ։ Միայն՝ անթարթ սեւեռած, կը լսէի ազդ

բարի հազիկ զինուսրին խօսքերը որ կը շաբառակուեին գեռ ականջիս մէջ, երբ ան լրած էր և չըր խօսեր իր սահնան, հնդկացաւոծ անդիեւէնով:

Հուց ան: Երկար սպասեց այսպէս, զիմաց, առքի վրայ, մինչեւ որ ուշաբեր ցայ ևս ու ցտապին աշխարհներէ վերապարձայ սոսբած վարեկանս: Ցնցուեցայ: Ներողութիւն ինդրեցի զինուորէն՝ որ այլալլած կը դիտէր զիս, հայ աղեկին ձեռքին բնիսած:

— Շատ' երախտաւողարաւ եմ ձեր անմահուկան, պատառուչ նուերին համար: Կ'ուզէի ձեր անունն անհնալ, ըսի, նուիրատան միշտ միշտու համար:

— Խնդիր չէ' անունս: Չեմ ուզեր որ հասկնաք, պատասխանեց սեւամորթը: Ձեր նուիրատան քրիստոնեաց հնդիկը թող ըլլաց:

— Բայց, զոնէ, օր մը այս հայ որբուկը դիտնար իր սպասարարը և չի' մանար, յարեցի ևս, կը ինդրեմ, յայտնեցէք որ արձանագրիմ անունիդ:

— Երեք'ք, հարկ չկայ, կրկնեց ան, միտյն միշտէք և իրեն սորվեցնէիք թէ քրիստոնեաց հնդիկ զինուորը անապաներէն դասու հայ որբուկը և յանձնեց իրեններուն . . . : Կը բաւէ այսքան . . . :

Աւ վերջին անդամ մըն աւ գրկեց հայ աղեկը,

ունդմեց կուրծքին վրայ ճնողական խոհագաղաւանքավ, համբուրից անոր աչուկներէն և հեռացաւ սենեակէն:

Հայ որբուկը մնաց միս մինակ զիմաց, սենեակին մէջ: Նայեցու ինձի՝ որ կը զիտէի զինքը անօրինակ փոթորկումով: Ամբողջ էտքամբուցնցուած էի, կը զողացի ու կը զգացի թէ այսերս ի վար տաք կաթիլներ կը կախուին:

Այդ հուսակ ընկորն ալ՝ հայ որբուկն ալ փողձիեցաւ յանկարծ: Խոնչ փոխանցուեցաւ մեր հոգիներուն մէջէն: Ատիկա ո՛չ սք չի' դիտեր: Միայն երկաշը, երկաշը լացաւ ան ու երկու ժամ յետոյ, երբ անօրի էր ալ, արուած հացի կտորի մը համար, հագիւ թէ վեր առաւ իր տառապած պղտիկ պլախոր:

\* \* \*

Այսօր, ամիսէ մը ի վեր Ամերիկեան Արքունցի զաւակ մըն է ան՝ հնդիկին հուերը և ան Պատղատի Ազգ: Վարժարաններուն: Սյու մէկ ամեռուսն ընթացքին: ան բաւական սորված է իր մայրենի լեզուն և անօրինակ խանդ մը ունի: Միշտ կ'երգէ, կ'երգէ, կարծես իր մանուկի խոսովքները երգին ալիքներուն մէջ մոռնալ կ'ուզէ: Կ'երգէ՝ տուանց համեստու բառերը: Եղանակէն եղարծես շատ բան կը հստինայ: Ականովազես ցեղին ոգին է որ այդ եղանակներէն կը փախան-

շաւի անոր հագիբն մէջ ու կը շարժէ անոր չըթները  
կարօսասպին թրթռացումներու . . . :

Ան անուն մըն ալ ունի այսօր : Հրաչ Հրադ-  
կազատեան զնել առւի անոր անունը : Բողոք  
պղամիները մանկապարանէզի , լոլոր բախտակից-  
ները անոր՝ այսպէս կը կոչեն զինքր : Անգիտուկ  
ան հաճոյք կը զգայ յորժործամէն :

Հրաչ Հնդկագտահան . . . :

Ու , մասածել թէ Հնդկաստանի ոեւուկ մէկ  
զաւակի պիտի զար Միջագետք ու հան պիտի  
զանէր թուրք ոճրտղործին մօս հայ որբուկը և  
ազատագրելով պիտի վերադարձնէր մեզի ու կրու-  
ներ . . .

«Ասէք , տափկու հնդիկ վինուորին նուէրը թո՛ղ  
ըլլայ . . . »

Հնդիկ , քու նուէրդ որհնեմ՝ ըլլայ . . . :



## ԱՆԱՀԻՏԻՆ ԵՐԱԶՆԵՐԸ



Ո՛չ , հին օրերու մայր գիցուհին լուսափայլ  
երազները չեն որ հո՛ս պիտի պատկերացնեմ , ո՛չ  
ալ Ազատութեան , Բարութեան և Առատութեան  
մեր պաշտպան չաստուածուհին տենչալիտա ու  
գիւթական տեսիները . տեսիներ՝ որ այսօր թէւ  
կ'առնեն մեր հայրենի աւերակներէն ու նահատակ-  
ներու կարմիր արիւնչն :

Ո՛չ , ես չպիտի ոգեկոչեմ հայ ցեղին ասպե-  
տութեան և փառքի , ազատութեան և երանու-  
թեան գարերու ոգիին՝ Մայր Անահիտին վարդագեղ  
երազները , որոնք պատմութեան մշուշներուն  
բնդմիջէն մեզի կը հասնին , հիմա , աւելի վաղ-  
փողուն և յուսոււէա , և , վաղը պիտի իրականա-  
նան հայրենիքին նոր կեանքին արշալայմին հետ :

Հոս պիտի կարգաք գուք հայ տարագրու-  
թեան , հայ նահատակման աղեխարչ ու քումնե-  
ցուցիչ մէկ պատկերը , սննապատի աղջնակին՝  
ցեղին բաղնին նուիրուած Անահիտիս զարհու-  
րելի , կարմիր երազները :

Ցեղին պատմական Անահիտին երկնառուք երագներուն քով անսպասի, արիւնի և մաբակուրուագրութեան Անահիտին եղերական երազները պիտի մնան որպէս հակասպատիկեր, որպէս խորեզրդաւոր ու զարհուրմի նկարը երազին ու կամքին յաղթանակին . . . :

Անահիաներու արիւնոտ, եղերական երազները պիտի կախուին մեր հայրենիքին վրայ իբր ասուերներ, երկար, անսպասում ստուերներ՝ որոնց մէջն պիտի շառագունին զիցուհի Մայր Անահիանին ոսկեհիւու երազները, աստղերու պէս, արդերու պէս:

Անահիաներու արտասուքին մէջն պիտի ժամփ հայ ցեղին դարաւոր Անահիար . . . :

\* \* \*

Կէս զիշեր է: Անահիար իր տարագրի տնշութ, անսպաճոյն անկողինին մէջ կը քնանայ, մինչ ես, տակաւին կ'աշխատիմ մոմի կիսազօս լոյսով, կ'աշխատիմ զրի առնել իմ տարագրի յիշտառկներս՝ որոնք հատիկ, հատիկ, օդակներու պէս կը քակաւին ու տողանցքով մը կուգան կ'անցնին առցեւէս: Միաքս համակ՝ զրաւումծ է զարհուրմի յիշտառկներով ու ես կ'ապրիմ այն բուղը ցնցումները զոր Պարմէն մինչեւ Պալտառ ունեցաց, ջարգառուներու մէջ, մահուան համրուն երկանքին կում սովոնդանցներու սկմին վրայ . . . :

Յոնկուրծ՝ սուր ու հեծեապին միջ մը, ազա-

զազակ մը սհնեակո կը բոնէ, կը լիցնէ: Բնգասասուքի կ'եղեմ, չորս կողմ կը նաշիմ, երազէ մը արթնցուզի մը նման, և, սարաափը կը պաշարէ զիս:

— «Մայրիկ, մի, մայրիկ, զիս ուր կը թուղուս . . .» ձախը հազիւ թէ լոելի կը առաջ, անսպասի աղջնակո կը ցտաքէ իր անկողինէն և կը ոկիր հեծեկտալ:

Կ'արթնցնեմ զինքը: Իր տնունը կուտած: Ան՝ տակաւին կ'արտասուէ:

— Ի՞նչ եղաւ, աղջիկո, արթնցիր, ևս հոս եմ, կը կրկնեմ:

Ան կը շարունակէ լու աւելի ուժգին ու ժամեր յիտոյ հազիւ կը սթափի: Անաւոսուն միան կը լոեմ իր երազը, ինչ որ արդէն ենթադրում էի, զգացած էի:

— Հայրիկ, մայրս տեսայ, անսպասին ձամբաւու վրայ կը սպաննէին զինքը, ինչի նայեցաւ ոն, զիս կանչեց, բայց յանկարծ զէպի գեար վազեց ու ես մինակ մնացի: Այս, ուր մնայ մայրս . . . :

\* \*

Իրիկոնը ուզեցի զաւարթացնել իմ սնաւապափ աղջն կու: Նախորդ գիշերուան սրտածելիկ անցքը զիս խորապէս յուզած էր: Ամէն ինչ ըրի իր հոգեկան սովուորաթիւնը փոխելու հոմար: Մայրիկը կրցեր էի մօսցնել տալ:

Կանուխ քնացաւ։ Շատ խորունկ քնացաւ։ Նոտած տեղու խոնջ և ոպառ՝ ես ալ կը մրափեի, երբ կէս դիշերը անցած էր արգեն։

Յանկարձ՝ բարձրածայն հեծկառաւք մը զիս կ'արթնցնէ։ կը ցնցուիմ։ «Անահիս, աղջիկս, Անահի՛արթնցիբ»։ կը գոչիմ։ Անահիսը չ'արթնար, ու կը շարունակէ իր լալալին ճիշ։

— Հայր . . . մայր, հայրս հսո ինչպէ՞ս թուզնք, ես ա՛լ չեմ քաղեր։ Ես հսո հօրս քով կը մնամ։

Այս յանկերգսկ կը ճէէ ան։ կը հեծկառայ։ Կ'արթնցնեմ զինքը վերջապէս։ Հազիս թէ աչքերը կը բանայ, կը սկսի սարսուալ, սմբո՞ղ մարմնով կը գողդպայ։

Կրկին կ'իշնայ քանի մէջ ու կը շարունակէ իր երազը։ Հօրը խողիսողման պատիերը յամառօրէն կը հալածէ անոր փափուկ հոգին։ կը ստիպուիմ արթուն պահել զինքը։ Մինչեւ լոյս ան կը մնայ լուռ ու տիտուր, լոյսին հետ հաղիս։ թէ գողահար շթթները կը բացուին։ Բայց ես դարձեալ չեմ համարձակիր հարցնել իր երազը։

Ի՞նչ հարկ հարցնելու։ Այս գիշեր ալ ան իր հօրը եղերական մահուան երազն է որ կը սկսմէ ու կ'ապրի։

\* \* \*

երբորդ գիշեր։ Բունք ալ չի մօտենար ինձի։ Անահիսը շա՛տ կանուխ՝ առանց ո և է խօսակցութեան և առանց գիշեր բարիօխ պառկած է

արգէն։ Հիւսնոր է ան։ Տարափիր լժիշկ բարիկամներաւ առած զարմանները կցց' թ են զինքը, թժիկնել ու խաղաղել հոգին։ Սրցունքներն են դադրած անոր գալիսնար այսերան վրայ։ Երկու պիշերուան մէջ նիշած անոր անուր անուր անուր է ան։ Տարիներու սպիրները երկու գիշերուան մէջ անոր հոգին տապալիցին։ Անոր մտաւոր զարթօնքը, անուր յետադրած նայուածքը և վերիշումք անոր՝ պիրու ջախչախնեցին։ Կէս գիշեր դեռ չէ՛ եղած։ Բժիշկ բորեկամին՝ Տօքթ։ Դալէմքեարեանի հետ կը հսկենք արտում։ Մերթ իր վիստական անցեալլ կ'առպինք, իրարու կը պատմենք, մերթ կ'անդրադառնանք ճիշդ չնշած վայրկեաննուս ահազնութեանը։ Սակում մը կարծես հեռուէն կը մօտենայ մեր սրտերուն ու մենք կը սպասենք բան մը՝ որ պիտի գայց թուրք ոժիրն է ատ, որ Զեյթունի հուսկ բեկորին հետ կը խաղայ գիշերով ու մենք կը հսկենք զայն . . .

«Արս'մ, Արա'մ, ինձի նայէ, տե՛ս քեզի հաց եմ բերեր, բաց աչուլներդ։ Ախ, մեներ է ան . . . մայրի՛կ, մայրի՛կ։»

Ոչինչ ըստնք իրեն։ Ի՞նչ կրնայինք բոել, թժպէ՞ս սփոփել կարելի էր անոր հոգին, որ կը հալածուէր ոճիրներէ, բանութեան եղերական յիշտականներէ։ Հօրը մորթոտումք, մօրը գետամոյն խնդրուիը ու եղբօր և քրոջ անսուադ նուա-

զի՞ն ու մեռնիլլ, սոսկալի պատմերներու պէս՝  
ցցուած են անոր մտքին մէջ, բովանդակ էութիւնը  
լեցուցած են այդ չարաշուք յիշատակները, որ  
խօսք մէկ ըրած կը հայտնի է, կը հետապնդն  
խեղճ, փոքրիկ որբուկ Անահիտս ալելուծ հոգին:

Երազներ, երազներ, եղերական, դիւական,  
անկուր, անպատճեմ, զարհութելի երազներ:

Ե՞ր պիտի կրնայինք մոռնալ մնաք մներ  
տեսած ոժին ու ջախչախ գանձերը: Անահիտը  
Ե՞րբ պիտի մասնար իր հայրն ու մայրը, եղբայրն  
ու քոյլը: Մոռացումը կրնա՞ր արգեօք իջնել  
անոր հոգին վրայ, ուր արեան կաթիլներ ոտ-  
ուեր են:

\* \*

Ո՞վ կրնար երգել Անահիտին երազներուն  
եղերերգը: Յեղին մայր զիցուհին նուիրուած  
անապատի այս աղջնակիս հոգին լեցուն է ապե-  
րասան ոժիրտմն ու եղ՛ոնովը թուրքին: Անոր  
երազները վէպեր են «Հազարումէկ դիշերներ» ու  
չափ մթին ու խորհրդառոր: Անոր նայուածքին  
մէջ կ'ապրի նահատակներու և՝ տառապանքը և  
ոժիրին ահաւորութիւնը: Գիրք մըն է անոր սիրոր  
չկարդացուած, զսուած, չպատմուած, գիրք մը՝  
որ չէ բացուած զեռ ու աշխարհ ոչինչ չի' գիտեր  
անոր փակ էցերէն:

Ո՞վ պիտի կրնար բանալ այդ զրբին էջերը:

Արեան կարմիրով զրուած է ան ու ոճիրով  
կիւրուած:

Ես չիրցի մօտենալ այդ հոգիին ահաւոր դուռ-  
ներուն: Բայց գոնէ կարելի ըլլայ փակել անոր  
զուօնները և ցոյց չաւլ արեւին: Աւա՛զ, սակայն,  
հակառակ անոր փակուած ըլլալուն, հակառակ  
Անահիտին լրափեաց ու տիտուր յաւիտենապէս  
որբում ու սպաւոր կերպ բանքին, երազները  
կուգան բանալ այդ հոգիին ամրապինդ դուռները:

Հիմտ շաբաթիներ անցած են, երբ այս տողերը  
կը զրեմ: Երազները կը կրկնուին սակայն: Ան-  
ձանօթ ոպիները, կարծես, տարաբախտ որբուկին  
դէմ դաման հալածանք մը բնելու խոսառնենին:  
Ո՛չ մէկ դարձան, ո՛չ մէկ դեղ կրցա-  
ամոքել: Հիւանդ է ան, ցաւազար, ոճրահար  
պիտի բաէի:

\* \*

Ո՞վ հայրենիքիս Մայր շաստուածուհին, Անա-  
հի՛ա, քեզի կը բերեմ անապատի ի՛մ աղջնակս,  
քեզի կը նուիրեմ զայն: Ես աւագներուն վրայ  
գտայ զինքը հազիւ եօթը տարեկան Անիկա մոռ-  
ցած էր իր մայրենի լիզուն, կորանցուցած էր իր  
մնունը և կոչուած էր Լուսիա, Սուրբիացի քրիս-  
տոնեայի մը քով:

Ես գտայ զայն մաշտծ ու կիսամեռ, կործ-  
քիս վրայ սեղմեցի ու հայր հղայ անոր, անսահ-  
ման անապատին մէջ: Մարի չ'անուանեցի գայն:

անցեալլ մասցներ տալու համար։ Եռափ' ա չլրտէ  
կոչել, ցեղին դարձնելու համար։ Վլխանակ ու  
արտասաւավին՝ ոճրագործին ու զոհին մէջտեղը՝  
նուիրեցի զայն քեզի ու կոչեցի Անահիտ։

Եբբ, այսօր քու գարսաւոր երազներգ կ'իրաւ  
կանանան ու Հայտատան կը բացուի արշարոյի  
մը նման, ո՞վ զիցուհի՛դ Անահիտ, զթա՛ իմ  
անապատի Անահիտիս, մասց' որ անոր մէջ ոճրի  
միշտաւեները, անոր շրթներուն, աչքերուն ժապիս  
ցորէ ու աղջնակս թո՛ղ որ երկրի վրայ ապրի  
գոնէ որպէս յաղթական սպաւոր ու իր հղ՛ բանան  
երազներէն յառի քու չսղչողուն էրազներուգ։

Տե՛ս, հիւանդ է ան, ոժիրներու պատկեր-  
ները անոր ջիղերը աւրած են։ Ան կը մաշին, կը  
հալի՛ մամին նման։ Անո՞ր ալ դիակը պիտի մնայ  
անսպատներու մէջ, երբ Մասիսի կատարին կը  
ծածանի հայ դրօշակը։

Ո՞վ Անահիտ լուսածին, ո՞վ դիցուհի Բարու-  
թեան, ապրեց' որ զայն քու երազներուվդ, ցեղին  
յաղթութեան կենաւառու ոզին ծորէ իր հոգւոյի  
մէջ։ Ու թո՛ղ ապրի ան, արեան մէջ ծլած կար-  
միր ծաղիկի մը պէս, կարմիր արշալոյներուվ։

Անապատի Անահիտներու երազները խոռ-  
ուուէր քու գարերու շքեղ երազներուգ, ո՞վ  
Անահիտ, մայր զեղեցկութեան, արտասութեան և  
բարութեան . . . .



## ՔԷՐԹԸՆ ՊՕՍԵԽԻ ՆԱՄԱԿԸ<sup>(\*)</sup>

Երեկ՝ Մուսուրէն նամակ մը ոտացայ, նամակ  
մը՝ որ վէպ մըն է տմբողջ, հեքեաթ մը թերեւս,  
ոննոց համար, որ անակնըւուկ են հոյ տարագրու-  
թեան արիւնու պատմութեան և անապատներու  
նոհատակներուն անպատճւմ, մնկուր եղեանին։

Բնձի համար որ տարբիներ ապրիր եմ տարա-  
գրութեան րուր ճամբաններուն երկայնքին, բան-  
տերու խորը, անապատներու հրայրեաց տատզ-  
ներուն մէջ, զոհին և ոճրագործին մէջտեղը և  
սպանդունցներու սեմնն վրայ, բնձի համար՝ որ  
տեսնը հիմ տարբիներ, շարունակ, արեւելքի  
կեանքին աներեւակայիլի խաղերը, ոճիրներն ու  
անակնկալները, զարմանալի ոչինչ ուներ բարե-  
կանի՞ Քէրթէն Պօմէնի այս նամակը։

Հակառակ բնձի համար անակնկալ մը չըլլա-

(\*) Captain H. R. Bowman Պազտատի կրթական  
ընդհանուր տեսուչն է։ Անիկա կը վերաբերի Ազգինի  
հպարտ զաւովներէն այն դասակարգին որ կեանքին զաժա-  
նութեան առջեւ աննկուն ու աննւաճ՝ զիտէ հառնել  
հոյուր և հաճոյացնել անտապատին ամայ կետնցն անդամ։

լուն՝ ես, առկայն, գարձեա՛ արցանքավ կարզացի այդ հակիրծ, ուժգին, ցնցող նամակը, զոր պիտի պահեմ որպէս կենդանի ու եղբական էլ մը իմ անապատի յիշատակներէս, որպէս լացնող, քստմնեցուցիչ ու թելադրական ահաւոր պատկիր մը հայ մարտիրոսագրութեան ու վերապրոյ որբութեան կեանքին:

Բայց, տեսակ մը անզուսոց զգացում թեւ կ'առնէ կուրծքիս տակ և ես չեմ կրնար իշխել ինքնինքիս, պահելու համար զայն աշպօմիս մէջ։ Կ'ողեմ որ կարդան այդ նամակը բոլոր անոնք որ կ'ապրին հեռաւոր ափերու վրայ, անոնք՝ որ քոյցիր կամ մացրեր ունին անապատներու մէջ ու անոնք՝ որ հայ Մարտիրոսագրութեան և եղեռնին Կարմիր Գիրքը կ'ուզեն պատրաստել։

Ահա՝ նամակը։

ՄԱԻՍԻԵ, 25 Ապրիլ, 1919

Անապատի բարեկա՞մս,

Պ. Ահակ-Մեւուց

Պալտաս

Իմ սիրելի բարեկա՞մս,

Կը սինմէք որ յանկարծ Մուսուլէն կը լսէք ձայնս։ Առանց մասութարով բակրու մեկնեցաց Պաղապահէն։ Հարկ եղաւ այս կողմերը շրջերուս, ուսումնափրերու համար այսակուտանքը, նոր

կեանքին պատրաստ թիւներաւն և ձեռնարկներուն առիթով։

Կը յիշէք որ երկու տմիս առաջ ինձի և օդնականիս հայ աղջիկներու ասեղներով պատրաստուած մէյսէկ ձեռագործ տուիք։ Զէք գիտեր թէ որքան խոր տպաւորեցիք զիս այդ առթիւ ձեր գրած նամակով։ Անոր մէջ կարդացի ես բովանդակի հայ արխանը և տառապանքը, թուրք ոճիրն ու բանութիւնը և վերջապէս ձեր աղդին ապրելու աննուած կամքը։ Հաւատացէք որ ասեղնազորնին հետ կը պահեմ զուրգուրանքով ձեր նամակին ալ։ Օր մը Անդիքա վերադարձիս անոնք իմ մնածագոյն յիշատակներս պիտի ըլլան Միջազեաքի անապատներէն և միշտ խորհիլ պիտի տան ձեր ցեղին վրայ, ցեղին՝ որուն կը սպասէ փառաւոր տպագայ մը Ագրեւելքի մէջ։

Այս անզամ աղեխարչ և որուառուչ առիթի մը կը հարկադրէ զիս այս տողերը զիելու։ Դուք ինձի, անապատի հայ բարեկամս, նուիրեցիք հայ աղջկան ասեղնազարծը, որպէս յիշատակ և յարգագանք, ես կը զիկում քեզի անապատէն զանուած փոքրիկ, սիրոն աղջիկ մը, հազիս վեց տարեկան։ Լիզու չի՛ գիտեր ան աւելի ճշշոր աբարերէն և քրօնիքն զիտէ և իր լեզուն չի՛ գիտեր։ Ապահովագէս անիկա մէկն է այն բիւրաւոր հայ որբութիւներէն որունց մասին ինձի խօսած էք։

Կը կարծեմ թէ ձեր նուերին վտառքն ըրած  
նուեր՝ սիրելի և խորհրդաւոր է ձեզի համար:  
Եր մտածեմ թէ որքո՞ն պատի ցնցուիք: Ահա՝  
ձեզի անուպատի՛ բարեկամ, հայ աղջկան ձեռքի  
գործին տեղ, հայ աղջիկ մը սնուպատին:

Ես շատ սիրեցի գայն, անմեղ, փափռոկ  
արեւելքի գեղեցիկ մը՝ որ փոթորկիք այս տեղերը  
նեանք է: Հաւատացի թէ ձեր ցեղն ամէն ցեղէ  
տւելի առաւապեցու:

Երկա՛ր պատի ըլլուր հոս պատմել թէ ինչպէ՞ս  
դայ այս հայ աղջնակը որ անուն չունի: Վերա-  
գրածին կը պատմեմ, միայն պատի ինպէէի որ  
անոր անուն մը տալով յանձնեիք Սմերիկեան  
Արքանց և արքանուղբէիք ձեր դպրոցին մէջ: Ես  
միշտ պատի հետաքրքրութիւն անով:

Եթէ ներէիք, չըր ըլլոր արգեօք որ այս  
փոքրիկ աղջնակին անունը Վիքթորիա դնէիք . . .

Չերք յարգանքներով

Captain H. R. Bowman  
Director of education, Bagdad.

\* \* \*

Երք այս տղերը կը գրեմ, ոհնեակին մէջ,  
պիմաց կեցած է Վիքթորիան:

Պաղտատի կրթուկան վերատեսչն վտառք  
կառարած էի եւ: Ան հիմո, որքանոցի գումակ  
և մանկապարտէզի ուն մըն է:

Ես յաճախ կը սիրեմ նայիլ անոր՝ անապատի  
Վիքթորիային աչքերուն: Անիկա հակառակ իր  
տարիքին երբե՛ք չի՛ ժապտիք: Նայուած քին մէջ  
մթին, զարհուրելի և ընկնող բան մը կայ: Այդ  
վեց տարեկան աղջկան մէջ հայ տառապանքը  
ձերացած է, թուրք Ածիրին Գիրքն է զրուած  
արխնուկ

Ես չիմ մտածեր թէ բարեկամն ինչպէ՞ս գոեր  
է գայն Մտառվի շրջակայքը: Բիւրաւորներ կան  
անոր պէս: Չեմ մտածեր թէ ինչպէ՞ս ան կորսոն-  
ցոցեր է իր լեզուն: Ամէնքն ալ անոր պէս են  
անուպատին մէջ: Ու, երբե՛ք չիմ մտածեր թէ  
ինչպէս ան յարդի շխողի մը նման ինկաւ այդ  
հեռաւոր անկանները: Անիկա ալ թուրք եղեւ-  
նին պատմութիւնն է, աշխարհի ծանօթ: Միայն  
կը մտածեմ թէ՝ եթէ Քերթըն Գոմեննոր գանուին  
հիմա իրադի այս անսահման տնտապատին մէջ,  
արգեօք գիո որքան Վիքթորիաներ պատի ունե-  
նանք . . .

Յանուն հայ արտեսախին, հայ քաղաքականըր-  
թոթեան՝ Սլավոնի զաւուկները ինչո՞ւ չուզին  
հայ ցեղին իր անանուն որբոկները . . .





## ԹԵԿԱՏԵՆՑԻՒՆ ԿՈՇԽԸ

— • • • —

Ամիսներ, ցաւագին ամիսներ՝ թվականներին ապահով բանտի խոնաւ պատերան մէջ։ Զինքը բաժնած իր մասւորական ընկերներէն՝ բերած նեռած էին այնքան սիրում, տարիներով առում նաև ամսիրած հայ խոնարհ խուերուն զնաանը, զնաան մը՝ որ լեցուն էր անձամար բանտարթեալիներով։ բոլորն ալ որհեատաւոր կամ հոդադործ, պարզ մարդիկ, որոնց հետ զլուխ պիսի՝ խօսակցելու, անսոնց հոգիներուն խորերը ինչնելու ա՛լ սիրու չունէր գաւառական գրականութեան մեծ վարպետը։

Ամիսներ ո՞նցած են իր բանտարկութեան օրէն ի գեր։ Ամանք արգեն զեսի մահ մելիսած են գրեսիկար ու ակամայ։ Տակաւին վերապրազները հոտ այդ քաւարանին մէջ՝ սպասում հիմու, կր սպասեն անորս վախճանին, կր սպասեն նղեւնին՝ որ չպիտի ուշանար։

Թվականնեցի չեր խոռեր ալ, ո՞չ ալ սիեսպտիկի իր հեզնանքը կը բերէր համեմել իր բառերը, որսնք նախադասութիւններ էին, ոճեր՝ արտայայ-

ալի ու խօսուն։ Տառապանքը, զժոխացին ու անապատում տուայտանքը չեր ընկած անոր հողին, բայց լսեցուցած էր։ Զգեստները մաշած, հիբուծ էին։ Նորը չունէր ան։ Կօչիկն ալ կտոր կտոր՝ ոտքը զուրս կ'իմար վարպետին, երբ բանտին քարերուն վրայ կը քալէր կորաքամակ ու լուս։

Ասոնք սականն չեին որ իր տառապանքը կը կազմէին։ Հէ՛ք վարպետ, երբ արդէն նիւթական բարեկեցիկ օրեր ապրեցաւ։ Վարժ էր ան կեանքին բոլոր զրկմանքներուն։ Հայ զիրն ու հոյակապ լեզուն իր հարատութիւնն էին ու գեղջուկներու լեզուն զարձուած քները իր զարդերը։

Տունն էր որ մասծել կուտար։ Հան էին իր զաւակները որոնց թիւնը եօթը կ'անցնէր։ Բոլորն ալ ապրել կ'առգէին, երբ հիմա միջոցները կը պակւէին բոլորովմին։ Հայրիկը ուսուցիչ էր։ Ամսական կ'առնէր։ Ասիկա էր միակ ապրուստի աղբերը։ Հիմա՝ հայրիկը բանան էր, գարսցը փակ, տառական չկար, ինչպէս պիտի ապրէին։

Հասկա՞ հայրիկը՝ ալեւոր թվականնեցին։ Ա՞վ պիտի ապրեցնէր զայն։

Հետզեւէ ապրելու համար ծախուս ծ էին առան առաքեսները։ Նպաստնդ բարեկւ մներ իրենք ալ կը մասծեն իրենց վրաց։ Ա՞վ զպսո կրնար մնալ հալածանքէ ու բանէ։ Ամէն մարդ իր բախտին ձգուած՝ պիտի սպասէր տարտում մահ ու առան սննդառան վախճանին։

Անձկութիւնը իր թէւերդ բացած՝ թառած էր  
թիվառնացի տան զբաց : Ասոկումը արդին իսկ  
էր հարածէր : Ամէն օր մէկ երկու կտոր չոր հաց,  
ծրարաւած արցունքներով թաց թաշկինակի մը  
մէջ, կը բերէր իր հայրիկին Սաթենիկ՝ բնասահմիկ  
զրականութեան վարպետին անպահնիկ աղջիկը :  
Այս հերոսական օրինորդը, զատկ իր ցեղին տա-  
կունութեան, մայրութիւնը կ'արժեցնէր իր հօր  
և իր քոյքերուն և եղբայրներուն : Թռնկադին ու  
հագուագիւտ չոր հացը կը բաժնէր անոնց միջնի :

Բայց ինչպէս կրնար կօշիկ մը հարել իր  
հայրիկին :

\* \* \*

Այդ իրիկուն Ասթենիկ գերագոյն ու անհամա-  
ձիւերով յաջողեր էր կօշիկ մը զնելու միջոցը  
զանել : Իրիկուն չոր հացի ծրարին մէջ թիվա-  
ռնեցին կօշիկն ալ կը զանուէր :

Սովորական տուն՝ իր հաւաքուէին բոլոր  
անոնք, որ բանուերու մէջ մարդ անմին, հայր կամ  
եղբայր, և կը պիմէին յաւզարկա որութեան թա-  
փորի մը պէս, զէսի սմիծապարա որջերը :

Ամէն օր՝ միւնչոյն ժամուն, մարդ կրնար  
նշմարել անթիւ, անհամար կիմներ, պատաւնիք,  
աղջիկներ, որոնք մէյմէկ ծրար իրենց անութիւն  
տակ, կիմու քայլերով կը զիմնն բանուերը : Բա-  
զաքը հոն փոխադրուած է : Տուն չկաց որ, բան-

տարկեալ մը չանմենայ : Բայց առնեյրու մէջ ըստ  
չէ թացիր ալ բանուարկեաներուն տանելու :

Այդ իրիկուն, սակայն, երբ բանափ տառապա-  
կոծ այցելուները կը դժմնն բռն ու մանջ դէպի  
մթին խցիկները, Սաթենիկ կը քալէ անոնց առ-  
ջեւէն : Եւեկի ուրախ էր ան ու գոհանակի, որով-  
հետեւ կտոր մը չոր հացին հետ իր հայրիկին կը  
բերէր զոյդ մը կօշիկ, որուն շարաթեներով կարօտն  
էր քաշած խեղճ վաստակաւորը :

Զաւակը կ'երեւակայէր իր հօր ցաւադին  
ուրախութիւնը ու վայրիկան մը առաջ կ'աղջէր  
տեսնել : Վասահ էր որ այեւոր վարպետը չափար  
խօսէր, բայ մը իսկ չափար փոխանակէր : Միայն,  
ձեռքը պիսի երկարէր երկաթորմէն և առնելով  
հացին հետ կօշիկը, անպամ մը պիսի գտունոր  
երկա՛ր նոտելու իր աղջկան աշքերուն, պիսի  
յատէր խորիրդաւոր ու թերեւս արցունքը պիսի  
պար խափանել այդ նայուածքը : Բայց բանուն  
պազ քարերը ալ հայրիկին ոտքերը մերկ չպիսի  
տեսնէին ու հայրիկը գոն պիսի մնար անկէ, իր  
վերջին օրերուն մէջ :

Այս անձկուտ զայտումը կը մղէր Սաթենիկը,  
որ կը քալէր խումբին առջեւէն :

Բախսափ զառնութիւնը ստկայն կը հնոեւէր  
իրեն :

Անձկութեան, յաւզումի, տարակոււանքի  
ժամեր, ժամեր՝ անաւոր ու եղերական :

Խումբը մօտեցաւ բանափ խուցերուն։ Ամէն մարդ անուն մը կը իսանչէր հիմա ու միզմ ու կցիտուր պատասխաններ կ'արձագանդէին։

Սաթենիկ աւելի ուժքին կ'աղաղակէր.

«Հայրի՛կ, հայրի՛կ, թէկատենցի՞»

— Ո՛չ մէկ պատասխան։

Հայրիկը չկար : Թէկատենցին Պատկ վարդապետին ու Սրմաքէշխանին հետ կէս գիշերին տարուած էր, Մալաթիոյ ճամբուն վրայ խովիսուածելու : Հայրիկը սաքերը մերկ քուլած էր իր մահուան ճամբան։

Սաթենիկ մութին հետ կը վերագառնար դէպի տուն, խելագարի մը նման։ Փողացներու երկայնքը բռնած էին անոր հեծեծանքները։ Հեռուն, Խարբերդի բերդին ապառաժները արձագանդ կուտային անոր լալացին կոչերուն։

Տուն կը համնի դալկահար : Մահուան զեղութիւնը իր այտերուն վրայ ցանուած։

— Ա՛խ, քոյրեր, եղբայրներ, մօտեցէ՛ք, ալ հայրիկ չունինք մենք, անիկա բանուն ալ չկրցաւապրիկ : Մահուան ճամբան դրկեր են։ Ա՛լ հայրիկ չունինք : Թէկատենցին չկայ այլիւն . . .

«Ա՛լ հայրիկ չունինք» կը կրկնեն բոլորը, բոլորը ու միայն գիշերն ու սնօթութիւնը կը լսեցնին զանոնք : Առաւօտուն՝ գերեզմանի մը նման լուս էր այն տունը, ուր կ'արձագանդէին

Նէր զրադէսին ուներ, կատակները : Ողջերու գերեզմանատունն էր ան հիմա։

«Ա՛լ թէկատենցի չկայ» հնծեծագին ձայնը չէր հնչեր ալ : Միայն տարաբախտ վաստակաւորին չնազած կօշիկները կը մնային լքուած, իր անկողնին վրայ։

Ու այդ օրէն վկրջ՝ երբ բոլոր Հայրեր հետզհետէ մեկնեցան դէպի տարագրութիւնն ձամբան ու ոչ ոք մնաց թէկատենցիի բեկորներէն ալ, անոնց մեկնուամի պահերուն իսկ կօշիկը կը մնայ հոն անկողնին վրայ ու ոչ ոք կը նայի անոր։

Այսօր չկայ թէկատենցին։ Զկան իր զաւակները : Անոնց պատմութիւնը ցեղին նահատակման պատմութիւնն է։

Ա՛ր մնաց սակայն իր կօշիկը :



օրերան աւելի արինուսնցաւ ու առու «Հազար ա. մէկ գիշերներաւ չափ խորհրդասքող հանգամանք մը : Անապատ նետուած տասներեք հազար հայ երիտասարդներ 1916ին եկան անօթի և մերկ սովախեղումի դիւային փորձի մը ենթարկուելու համար : Թուրք ճիւալզային բոնութիւնը կ'ուզէր այս հնօրեայ բերդին ահեղ պարիսպներուն մէջ կատարել դիւային փորձը թէ՝ ինչպէ՞ս կը մեռնի մարդ գետին վրայ ծարաւի և սովորներու վրայ՝ անօթի :

Անապատի ճամբուն մէջ՝ հայ տարագրութեան պատմութեան ամէնէն աղեխարչ ու սրտաձմլիկ էջերէն մէկն է եղեռնը բերդին Ռավայի որուն պարիսպները, գերեզմանաքարերու նման, կը ցցուին այսօր երկինքին հանդէպ ու կը կրկնեն իրենց հէքեաթը բոլոր անցորդներուն :

Ալպիսնի ով զաւակ, այսօր, երբ զրօշդ կը ծածանի այդ բերդին բարձրութեանը վրայ, որպէս հպարտութիւնը յաղթանակին՝ ու դուն վայրաշարժով եփրամն ի վար կը սուրաս կ'անցնիս ցնծագին՝ երգ մը շրթներէղ կախած՝ ունկնդիր գետին, որ կը բաղիսի բերդին պարիսպի կողերուն ու կ'ուզէ տապալիլ, փճացնել, մտիկ դիր բերդին կարմիր քարերուն՝ սրոնք ինկած են անօթիներու գոչումներէն ու նետուած երկինքի ճակատին վայրապար :

## ՌԱՎԱՅԻ ԲԵՐԴԸ

Հո՛ս է Սնան : Եփրատի մէկ դարձուածքին վրայ՝ օծի մը պէս գալարոն՝ երկար, ծուռ աւ մուռ փողոցով մը պառկած է ան : Քազար մը կը եալի մը պէս ինքնապաշտպանուած չէ այսքան : Արմաւենիները, այդ խորհրդաւոր ու երկառողէշ ծառերը գեղեցիկ հովանիսվ մը, զերդ պահանիներ կը հսկեն անոր վրայ :

Հո՛ս է Սնան : Առ հաղի թէ հինգ վայրկեան հեռու, Եփրատի միւս ափին՝ գետին մէջ բարձրացած, իբր բազուք ցցուած ժայռի մը վրայ կանգնած է, հնօրեայ բիրողը թափայի՝ որուն անցեալն համակ չէ այնքան աղեխարչ ու արինուածն իր խարիսուլ ու ալեւոր օրերը յետին : Դարեւու, փոթորկու ու խօլարշաւ դարեւու մրրիներուն՝ ան կուրծք առած է շարունակ արիներուն երեք հեղեղանման չէ՝ հոսած իր կողերէն գէպի Եփրատը՝ որուն վրայ կը նայի հիւշիկ, որուն աղմուկը կը լսէ ակնապիշ :

Ռավայի բերդին պատմութիւնը իր վերը՝

Կիտարակ ճիւաղ մը կար թրքի Մահմետաւ  
անուանուած։ Թուրք զուլումը անկէ աւելի  
դիւային պաշտօնեայ չէր կրնար զանել անապատի  
անսահմանութեան մէջ։ Աձրագործի զանկով,  
մանր խորսունկ աչքերով, հասաւ ու երկար կզա-  
կով, սեփ սեւ մորթով տարամերժ ճիւաղ մըն էր  
ան՝ թրքի Մահմետ, ջարդարար Զէքիի աջ բա-  
զուկը, Անայի տեղակալը։

Տէր Զօր աքսորուած երեք հարիսք հազար  
անբախտներէն տամաներեք հազար երիտասարդ  
կտրիճներ տնտպասի անծայր ճամբան շակերտ-  
համար դրկած էր Զէքին՝ գէպի Անաւ։ Անիկա  
պարզապէս պատրուակ մըն էր, ջարգել տալո-  
ծրագրին գործադրման համար։ Թրքի Մահմետ  
վարպետն էր ոճիր զործելու։ Դիւրս որոշեց  
ընկելքը։

\* \* \*

Հո՞ս է Անան ու անոր զիմաց կը կանգնի  
զես բերը Ռավայի՛ զոր կառուցած է մեծանուն  
ազատասէրն ու աքսորականը Միտհատ փաշու։  
Անիկա կառուցուած էր յելուզակային արշաւանք-  
ներու դէմ, բայց ան եղաւ գերեզմանը խոստմա-  
լից ու առաքինի ցեղի մը զաւոկներուն։ Միտ-  
հատ փաշու եթէ գլուխը վեր բարձրացնէր իր  
գերեզմանէն ու տեսնէր այն ոճիրը որ գործուե-  
ցաւ իր ձեռքով հասաւասուած արդ բերդին մէջ։

ավատասէր արդ մեծ աքսորականը ինքն իսկ  
պիտի անիծէր թուրք ցեղն ու ոճիրը և պիտի  
տեսնէր թէ իր հետքերուն վրայ ինչե՛ր շարու-  
նակեցին Թալաթի քամարիլլան և բոլոր ոճրն-  
կերները։

Տամներեք հազար հայ կարիճ երիտասարդներ  
բանաբարկուացն այս բերդին մէջ, մերկ ու  
անօթի։ Անոնք հա՛տ, հասաւ մտան պարիսպն  
ներս ողջ ու մերկացած, զուրս ելլելու համար  
անկէ, ամէնքը մէկէն ու ջարդուած։

Քսան օր, չտրչարանքի, անոսուազութեան  
անուելի օրեր, անոնք անօթի կը նայէին իրարու-  
երեսին ու իրարու աչքերէն կը կարգալին թէ  
ի՞նչպէս մարմինը տեղի կուտայ, հոգին կ'ըմբա-  
սանայ, դէմքը կը խոռոչանայ, մկանները ող-  
ջն չարժիր, բայց ազրեւու ուժը կը յամափ  
գեն։

Անոնք՝ վայրի գաղաններու նման, կ'ուտեն  
իրարու միսը, կ'ուոնան սովալուկ զայիք մը պէս,  
իրենց կանչը անապատն ամբողջ կը բռնէ։ Կը  
լսեն բալոր բորենիները ու բոլոր կենդանիները  
անապատին՝ բայց չի լսեր թրքի Մահմետ,  
որովհետեւ ոճիրը իր գանին էր պատած ու այդ  
հոգեքանդ աղաղակները կուգային իր ականջնե-  
րուն բաղիսի որսին հրաշալի երաժշտութիւն մը,  
որովհետեւ հոգեգրաւ դաշնաւորութիւն մը։

Ոռնացին : Հետզհետէ ընդարմացան , մեռան  
բոլորն ալ :

Արին չժափեցին անոնք , արիւն չժափուե-  
ցաւ անոնցմէ : Մեռան անոնք սովորան :

\* \* \*

Ահա բերդը Ռավայի որ դիմացնիս կեցած է ,  
Ալպինի՞ զաւակ : Ես ալ քեզի նման յարգանքով  
և երկիւղածութեամբ վար կ'առնեմ գլխարկս  
գրօշիդ առջեւ : Բայց , ընկե՛ր , եկո՛ւր զուն ալ  
ձնկաչոք խոնարհէ այն անծանօթ շիրիմներուն  
առջեւ՝ շրիմներ՝ որոնց մշատակելի ու անմոռաց  
մեռենիքը այս բերդն է տուած : Զե՞ս լսեր ոռ-  
նոցներ կուգան սեւ հողին տակէն , բերդին պա-  
րիսպներէն : Ես արցոնքն աչքերուս կը լսեմ ,  
կը լսեմ ինչ որ բոնութիւնը չէ լսած , Աստուած  
չէ՝ հասկցած :

Ալպինի զաւակ , խոնարհէ գլուխդ այս  
բերդին առջեւ , ու եկո՛ւր կանգնենք հետդ՝ խաչ  
մը անոնց վրայ որ չունեցան գերեզման ու խո՛չ  
մըն ալ պարիսպին գագաթին վրայ :



“ԶԱԿ-ԶԻԿ”

Երեք տարեկան հայ աղեկ մըն էր ան , երբ  
արակս կամաւոր մը հայ զատին՝ տքորուեցաւ :  
Հայերէն չին սորվեցուցած իրեն , զի բանու-  
թիւնը արգիլած էր անոր պապերուն : Ապրելու  
համար անոնք քիչ , քի՛չ կը մոռնային իրենց  
մայրենի բարբառը : Հոգինին սակայն նախահայ-  
րերու աւանդութիւններով լիքն էր : Անոնք նետ-  
ուած էին Թուրքերու կեզրոնին մէջ : Զակ-Զիկ՝  
հսս այս կեզրոնին՝ Նիյտէի մէջ ծնած էր : Երեք  
տարեկան էր , երբ վանեցին զինքն ալ իր ծնողք-  
ներուն հետ :

Կարձանասակ , շագանակապայն աչքերով ,  
գողարիկ մանչ մըն էր ան յարաշարժ ու վեհ :  
Ցեղին գարաւոր տառապանքը , կո՛յծես թէ եր-  
կար տարիներու փորձառութիւնը տուած էր իրեն :  
Ու՝ հաղիւ թէ մատաղ ծաղիկ մը՝ արգին են-  
թարկուած էր բռնն հովերու ու ուժին փոթո-  
րիկներու : Ան ալ իր ցեղին պէս ինկաւ աքսու-  
րութեան ուղիներուն վրայ , ճաշակեց բոլոր

գառնութիւնները բանութեան, ու այդ ծիծաղիստ  
տարբներու բնթացքին՝ չարփրը ահօսաւ միայն  
տիրական :

Ա.քառանքի ուղիներու վրայ կորսնցուց իր  
քոյլը, եղայրն ու մայրը : Մնաց առան-  
ձին, իր սպաւոր մօրը հետ : Երկու աարի ամբողջ,  
Շագայի աւերակներուն վրայ՝ տարեկից բախ-  
արհեկերներու հետ թափառեցաւ, մուրաց, մուրաց :

Կը յիշէր երեմն թէ շէն էր իրենց տունը, և  
օճախը ճոխ : Կը յիշէր թէ բնչպէս իրիկուան  
սեղանին շուրջ կը հաւաքտէին սան բոլոր ան-  
գամները, եղայրները և քոյլերը, ու ցնծագին  
զուարթութեամբ կ'ընթրէին : Հիմա սական կը  
մտածէր թէ բնչու անօթի և մերկ փողոցները  
կը շրջէր :

Կը մտածէր թէ բնչու օր մը յանկարծ տմէն  
բան առին իրենցմէ, ամէն բան աւերեցին, կո-  
զապահեցին զիրենք, բոնօրէն լքել տուին իր հայ-  
րենի անակը և նետեցին զէպի հեռաւոր անա-  
պատներ, զէպի մահուան ու անօթութեանն :  
Պտտիկ ուղեղը չէր կրնար հասկնալ այս «ինչու»  
ները : Միայն ներքին ուժէ մը մզաւած կ'ապրէր  
և թէեւ մերկ ու հալուածոշ՝ չէր ուղեր մեռնդի :  
Ցեղին ոգին էր ան, կեանքը աննկան՝ օր կ'ուղեր  
շարունակւիլ երկրիս վրայ :

Սակայն, Շագայի մէջ, ամէն օր հարդա-

բառոր մարդիկ կ'իմային փսպացներու մէջ անսւաղ  
և ուժաւագասաւ : Դիմէկ, զիակի վրայ և թաղող  
չէար : Զակ-Զիկ՝ այս անթաղ զիակներուն մօտ՝  
կը յամաւեր ապրիլ :

Բախարի հովը օր մը զինք մօրը հետ զէպի  
Զօր նեանց : Ճամբան վրայ անօթութենէ նուա-  
ղցաւ : Հետ աղայ, ակամայ կերաւ սատկած  
ձիուն միար՝ որուն համար աքսորուածներ իրարու-  
պլուխ կը կոտրէին :

Զօր հասաւ կմախաքի պէս : Մայրը հազիւ-  
կրցաւ ինքզինք պարակել, Զօրի զինսուսրական  
աշխատանոցին մէջ, որպէս բանուորուհի աշխա-  
տերով : Զակ-Զիկ հոս ալ անտէրունջ մնաց : Մայրը  
հազիւ կրնար ապրիլ վասուկած պատառ մը չոր  
հացով : Բայց Զակ-Զիկ ալ կ'ուղէր ապրիլ :

Հինգ վեց տարեկան եղած էր հիմա : Ուղեղը  
թրծուած էր աքսորանքի անպատում զրկումնե-  
րով, մարմինը թէեւ մնացոծ էր զգձիմ, բայց  
հոգին ուժովցած էր : Մեռնիլ չէր ուղեր ան :  
Մուրալ ալ չէր ուղեր հիմա : Շահիլ կ'ուղէր :

Ակսաւ վերիշել իր պապինի օճախին մէջ  
երդուած երդի ըեկորներ, իր առանձնութեան  
պահերուն, ու մնացեց . «Մարտերու սիրոց չի՞մ  
երնար շարժել լոմ երգերով» :

Փորձեց ան, կ'երգէր ամօթիսած եղանակով  
մը : Աւնինդիլները որ կը բաղկանացին անսապատի

վայրենիներէ և կամ թուրք վէս սպաներէ՝ առելի հաճոյացան անոր թղաչափ մը հասակին և շարժումներուն վրայ, քան երգին համար։ Ու ան յաջողած էր։ Ասկէ յետոյ՝ ամէն տեղ, Զակ-Զիկը օրը նոր երգով մը, արաբերէն կամ թուրքերէն։ Մատաղ հոգին հացին ճամբան գտած էր։

Զմեն էր, հացը սուզ էր, փաղոցներուն մէջ, ամէն օր աղբակառքերը անօթութենէ մեռած, անչնչացած դիմիներ կը հաւաքէին. Զակ-Զիկի արուեստը չէր բաներ ալ։ Ուրիշ ճար մը մտածեց ան, ու օր մըն ալ տեսանք որ ան փայտի կառուներ հաւաքած, երկու դգալ կերակուրի հետ կը փոխանակէր։

Իր ճարտած սապրուսոք սակայն, մարմինը չէր կարսդ սնուցանել, հալեցաւ ու կմախացաւ։

Աքսարական զինուորներ էինք մէնք, Զակ-Զիկը իր կմախացած վիճակին մէջ գտանք։ Զէինք կրնար ապրեցնել զինքը այլ կերպով, եթէ ոչ այդ հայ կամաւորը զինուորագրելով թուրք բանակին։ Զինուորագրուեցաւ ան որպէս կատակ, բայց ապրեցաւ ան։ Յանձն տռաւ ամէն ծաղրածութիւն, գերեր կատարէց, սպանակ եղաւ զուարձացուց ոճագործ սրտերը, բայց ապրեցաւ։

Օր մը, յանկարծ՝ բանարկիցին զիս։ Պիտի կախէին, ամէն մարդ կը վախնար և ոչ ոք կը համարձակէր մօտենալ ինծի կամ հեռուէն նայիլ

այն զնտանին, ուր բանարկուած էր։ Միակ Զակ-Զիկն էր որ կուգար ինծի կէս օրուան տաքին՝ երբ մարդ չէր մնար զօրանոցին մէջ, բանտին չուրջ, պահակներէ զատ։ Հէ՛զ, պղափկ տղայ, ժամերով լացաւ երբ լսեց թէ բանարկուած եմ և պիտի կախուիմ, և բանախն զրան առջեւ քնացաւ այդ գիշեր։ Ու կէս գիշերին էր որ երբ ծարաւէս կը մարէի ես, ան եղունգներովը փորմաց աւագները և զրանը տակէն բացաւ մեծ ծտկ մը և նանկէ երկարեց նողէ անօթով մը, քիչ մը չուրք զոր ես ընպեցի անյագ և չեմ յիշեր կեանքիս մէջ անչափ մը պապակով խմած քիչ մը ջուր։

Թուրք բանաւթիւնը շաջողեցաւ զիս կախազան բարձրացնել։ Նոյեմբերի մէջ, 1918ին Եփրատի բանակը խուճապական նահանջով մը փախուաս տալ ոկտոս։ Ես ազատեցայ բանտէն։ Զակ-Զիկ նահանջող բանակին միացաւ կարծեմ, երբ զինուոր։

Հիմա Զակ-Զիկս ուր մնաց, ո՛չ ո՛ք զիտէ։ Բան մը կայ միայն ծանօթ թէ՝ ցեղին յամառ ոգին կ'ապրի անոր մէջ, ու ան բախտի բոլոր հովերուն դիմաց՝ աննկուն պիտի ապրի։

\* \*

Հէ՛զ տղայ, անտւնդ Կիբակս էր, Զակ-Զիկ զրին։ ընդունեցիր ապրելու համար. «Զէքի»

կոչեցին քեզ, ասոր ալ ձայն չանեցիր, ի խնդիր  
հացին: Միայն պճառաւ աչքերուգ տակէն սպա-  
սոր, խսրանկ նայուածքով կը յանդիմանէիր կար-  
ծես ամէնքը, քեզ անուանակոչողները, բոնու-  
թիւնը և աշխարհը: Դնա՛, հայ տղայ, երկրի ո՛ր  
մէկ կողմ իշխաս, անապատի որ հեռաւոր անկիւնն  
ալ նետեն քեզ, ցեղիդ ողին կ'ապրի քու մէջ:  
Դուն խորհրդանշանը եղար հայ մատադ այն ու-  
րուղին որ ամէն ինչ կորանցուց երկրի վրայ,  
ուրականներու հնֆարիկուեցաւ, ցիրացան սնա-  
պատներու մէջ տարտղնուեցաւ, մեծ ջարդերէ  
ձողոպեցաւ ու ցցուած կեանքին ու բնութեան  
գէմ:

«Պիտի ապրիմ» դոչեց:

Արիւնի և ջարդի սերունդ:

Զակ-Զի՞կ, քու պատմութիւնդ ո՛չ ո՞ք  
չի մոռնար:

Օր մըն ալ երբ դուն կարդաս զայն, չըլլայ  
թէ չհաւասա:

Ցեղին աննուած ոդին, հաւասաքը չըլլայ թէ  
մոռնաս, Զակ-Զի՞կ:



## ՄՈՒՇԵՂԻԿ

Հակառակ որ այսօր չորս տարեկան եղած է  
Մուշեղիկ, տակաւին մէկը չէ կրցած հասկալ  
անսր անունն ու ծննդավայրը: Վատահաբար, աղա-  
պային՝ ինք ալ չպիտի կրնայ վերցիշել այն սննդնը  
զար գարովագութ մայրը տուաւ իրեն և այն  
ծննդավայրը՝ ուր լսյս տեսաւ:

Նատեր զանազան հնֆարութիւն կ'ընձն: Առանելապէս կը կարծուի թէ Կիլիկեցի ըլլուր է  
ան, Զէմթունի Սարերան զաւակը, սրայհետեւ իր  
կագմն ու բնդանակաթիւնը այսպէս հնֆարել  
կուտան:

Խոչոր զլուխով, սեւ, Հնդկաստանի անտառ-  
աերան չափ խորունկ տչքերավ, կարծահասակ և  
առաս մագերավ պղտիկ մըն է ան, Մուշեղիկը:

Ամէն մարդ իրը բացառիկ անհատականու-  
թիւն կը ճանչնայ և տեսակ մը գուրգուրանքով  
կը սիրէ զայն: Ամէն մարդ գիտէ սնսր պատմու-  
թիւնը:

\* \* \*

Եքարտուածներուն կարտանները շարք,  
շարք կուգան ու կ'անցնին Համամէն: Վրանները

պատանքներու պէս բացուած՝ որ մը միայն կը  
մնան Համամի անապատներու մէջ, Եփրատի  
տիերու մօտ։ Տան չկայ հոս։ Հազիւ թէ մէկ  
երկու առաստաղ նշմարել կորելի է։ Ատոնք ալ  
շնուած են մահաստան փութացող Հայերու  
կողմէ։ Զանոնք շինողները չկան, բայց աւագներէ  
կերտուած մէկ երկու այդ խուցերը կը մնան,  
որպէս հետք մը անոնց անցքէն, թէ մեռնիլ գա-  
ցող Հայերը անապատներն տնդամ շնչնելու-  
րնդանակութիւն ունէին։

Համամ հանգրուան մրն է, դահճատուն  
փութացողներուն համար։ Հո՛ս է որ Տէր Զօր  
մեկնողներու կողմէ շինուած խուցերուն պատե-  
րուն տակ Մուշեղիկ ասլրած է ամիսներով։ Հու-  
ները միայն կարող էին ասլրիլ այդ տեղուանքք։

Մուշեղիկ ազատած էր Տէր Զօրէն և  
հոգ, պատերուն տակ, լակուններուն հետ կ'ազ-  
րէր։ Ինչո՞ւ սակայն այդ պղտիկ հոգին երբէք չէր  
տգեր մօտենալ մարդկային էակներու։ Կ'ահա-  
քեկէր՝ ան մորգուն աչքերէն, կը սոսկար ու կը  
փախէր դէպի հետուները։ Կը նախընտրէր շան  
լակուններուն մօտ, անոնց մտերմութեան մէջ  
տպրիլ, անոնց հետ ուտել և անոնց հետ քնո-  
ւալ։ Ինքն ալ արդէն անոնց նման մերկ էր բոլո-  
րսին։

\* \* \*

Ես ալ Համամ կը գտնուեի այն սմբաներուն,  
երբ Մուշեղիկին պատմութիւնը բերնէ բերան  
չըջան կ'ընէր, իբր ավորական բան մը։

Իրիկուն մը մէկը զայն լակուններուն հետ  
զբկուած պառկած կը գտնէ։ Զայն կուտայ ուրիշ-  
ներուն։ Կը հաւաքուին շուրջը։ Մուշեղիկ զեռ  
կը քնանայ, խաղաղօրէն զլուխը զրած լակուննե-  
րու ուրիշն վրայ, անոնցմէ մէկը իր կուրծքին  
սեղմած, ուրիշ մը իր կռնակը։

Դիտող աչքերը կ'արցոնքուին։ Իրարու կը  
նային լուս և զողահար։ Անոնցմէ մէկը՝ երիտա-  
սարգ մը, իր հնձկլստքը հազիւ խեղդած, վեր  
կ'առնէ Մուշեղիկը և կը տանի իր վրանը։

Լուսնակը ծագած է։ Մեծ սկաւուակ մը  
արծաթէ՝ որ վար կախուած է իյնալու աստիճան,  
աչքեր ունի և չորս կողմ կը նայի։ Այդ լուս-  
նակին զիմաց կը լուսն Մուշեղիկը՝ կմախացած  
այդ պղտիկ ոսկրակոյտը, որ կը յամառի զեռ  
չտեմնել մարդկային աչքեր, չզգալ շոյանքը  
մարդկային մատներուն։

Օրեր կ'անցնին։ Աւազներու այդ բնակիչը՝  
լակուններուն այդ ընկերը հազիւ հազ կ'ընտեկա-  
նայ։ Հետպհետէ անոր հոգին մէջ յիշատակները  
թեւ կ'առնին։ Մայրական գուրգուրանք մը արձա-  
գանգ կը գտնէ այդ պղտիկ սրտին մէջ։ Գրգանքը  
արթնցուցած էր անոր անցեալը։

Մատաղ խմացականութիւնը անորու բան մը  
լը զգար : Դեռ երէկ՝ օրբանին մէջ քնչքուշ օրօրի  
մը ազդեցութեան տակ կը քնանար : Մայրիկ  
անէր, հայրիկ ունէր, քոյրեր ու եղբայրներ ունէր,  
սրանք բոլորն ալ կը ժամանին իրեն : Այսօր՝ վրանի  
մը տակ, անծանօթ ձեռքեր զինքը կը փայփայն,  
պատի մը տակնէն, լակուաներու քովին տոնելով :  
Եւ չեղիկ տակիա չկրցաւ վերլուծել :

Հետզհետէ ան բացաւ իր շրմները որ փակ  
էին և կցկուուր բառերով միայն կը պատասխանէր  
իրեն ուղղուած հարցումներուն : Բայց հոգին կ'ար-  
թունար, անցիալը յարութիւն կ'առնէր :

Ծաբաթներ յետոյ, իրիկուն մը, լուսնակ զիշե-  
րով՝ ան կը պատմէ իր եղերական պատմութիւնը :

\* \* \*

Ան չի գիտեր ու չի պատմեր թէ հայկական  
որ գաւառէն ելած է : Չի յիշեր իր անունը, ինչ-  
պէս իր հօր, մօր, քոյրերուն և եղբայրներուն  
անունները : Ի՞նչ հարկ սակայն անուններուն, երբ  
չիմակ ան ոչինչ ունի :

Ան կը պատմէ թէ ի՞նչպէս հայրը կը կապէն,  
մայրը անոր զիմաց կը պղծեն, եղբայրներն ու  
քոյրերը կը յօշտեն և երբ ինք կուլայ՝ կտոր մը  
հայ կ'երկարեն : Հէ՛տ, զժրախտ էակ : Ու չի մու-  
ռար յիշատակելու թէ ի՞նք կ'արհամարհէ այդ հայը  
և կը նետէ ճխաղներու ձակախն :

Ահա անոր պատմութիւնը : Ո՛չ ոք չի գիտեր  
եղենին վերջաւութիւնը : Մուշեղիկ ալ չի գի-  
տեր : Թերեւս անոր մայրը, երկար չարչարանքներէ  
վերջ՝ դետամոյն անհետացաւ կամ հայրը կացի-  
նաւար ջախչախուեցաւ : Թերեւս անոր եղբայրներն  
ու քոյրերը հոն՝ Համամէն քիչ մը հեռուն, կը  
հանգչին, որովհետեւ Մուշեղիկ յաճախ այն կազ-  
մերը կը զիմէ ակամայ :

\* \* \*

Երկաւ տարի անցած է : Մուշեղիկ կ'անուաւ-  
նենք զինքը, որովհետեւ ան կը սիրէ այդ անունը :  
Ո՞վ գիտէ, թերեւս իր աւոգանի անունն իսկ ըլլայ :

Ու կ'ասպի ան : Կը մեծնայ օրէ օր : Ամէն  
մարդ գիտէ անոր պատմութիւնը : Ինքն ալ զոյ  
տորիած է, բայց, հիմա, երբէք չի պատմեր այլ  
եւս : Վրիժաբարր ու զաման նայուածք մը միայն  
կ'արձակէ, երբ մարդ անոր անցեալով կը հետա-  
քրրքուի :

\* \* \*

Մէծցիլ Մուշեղիկ, անբախտ զաւուկը անբախտ  
ցեղի մը ձակատազրին : Մէծցիլ', ոճրավին անց-  
եալովդ, մ. ծցիր ու վազը, վրէժինզիր՝ որանէ  
քու անունդ, հայրդ, մայրդ, քոյրերդ, եղբայր-  
ներդ ու ծննդավայրդ :

## ՆԻՒԹԵՐՈՒ ՑԱՆԿԸ

---

	ԼՇ
Զօն	3
Քառաշարան Սուրէն Պարթեւեանի	4
Վերապրող Հոգին	7
«Ես մէկ անգամ սէրեցի»	13
Այսահար Օսման Չափուշ	24
«Կեանքս կ'առնէք, բայց կամքս՝ ոչ»	32
Հնդիկն նուէրը	40
Անահիտին երազները	43
Քէրթըն Պօմէնի Նամակը	53
Թէլատենցիին կօշիկը	58
Իւավայի բերդը	64
Զակ-Զիկ	69
Մուշեղիկ	75



ԳՐԱԴԱՐԱՆ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ  
ԹԱՅԱՐԱԿՈՒՄ

# ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ ԳՈՐԾԵՐ


Դրամ

«Արևելական Գլուխերության և շաբաթական գործադրություններ»	5
«Գառառին Տարեցողցը» 1911	25
«Հայրենիք Տարեցողցը» 1912	30
«Հայուն Տարեցողցը» 1913	40
» 1914	50
«Խվանմական Լճակելության գործադրությունները թարգմ. ըրեւան առաջարկութեամբ»	20
Անգլ-Հայ Զրուցաբութիւններ	50
«Յուրազան Անգլիական Գրականութեան» ըրեւան առաջարկութեամբ	60
«Անապատի Երգեր»	40

## ՄԱՐՄՈՆՆԵՐ ՏԱԿ ԵՇ.

- «Անապատին Դիմու» արժանէ Էջելս
- «Հանողիակամբ» թատերախան
- «Աղետնի ճամփուն Գրաց»





175-00

969